


Ա Հ Յ Օ Տ

Ա Մ Ս Ա Գ Ի Բ

Ե Ր Ա Գ Ե Ր Ե Ր Ա Վ Ե Ր Ե Ր Ե Ր
Ե Ր Ե Ր Ե Ր Ա Վ Ե Ր Ե Ր Ե Ր Ե Ր

Զ Ո Ր Ո Ր Ե Ր Ա Ր Ե Ր
Ե Ր Ե Ր Ա Վ Ե Ր Ե Ր Ե Ր



Յ Ե Ր Ո Ւ Ծ Դ Լ Ո
Ի Տ Պ Ա Ր Ա Ն Ի Մ Մ Բ Ո Ջ Ե Վ Ա Կ Ո Վ Բ Ե Ա Խ Ա Ց
1869

գ. Երբառակես Արբազան Տեղադահ Գատիքար.
ժամկե :
” Թագէռու Արբազան Առաջնորդ Շեքիքարազի :
” Յօնիշնեն Եսիսկոսոյս Ալ թեւան :
” Խորէն Եսիսկոսոյս Նար-պէշեան :
” Արբազան Եսիսկոսոյս :

Արժ. Փիլիպոս վար . փիմ . Երբուսադէմատան :
” Բարձուն Արբազան Վարդապէտ Քէշիթաշու :
” Գարէ զին Վարդապէտ Թաթմարեան :
” Կարապէտ Վարդապէտ Պատրիարքական փո-
խնորդ . (ծ օրինակ) :

” Յանու Վարդապէտ Եցուկից :
” Յովշանեն Վարդապէտ Ղապթիչ :

Տ . Գրիգոր Քահանայ Ուշկիթաշու :

Տ . Առքիոս քահ . Մայր Եկեղեցւ աւագ լուսաբարտ:

Աւելան մահտեսի Յօնիշնեն աղա :

Ավանեն մահտեսի Միկոտի և Կապապէտ աղայ :

Ավանեն մահտեսի Պողոս է ֆէնոր :

Ասոր Կանակ է ֆէնոր :

Առելիշեաց Մարգար և Մարտիրոս աղայ :

Արթինօֆ Հնանոն աղա :

Արգամետն Ստեփան վէյ :

Արգամանեան Յօնանոս աղա :

Գարիքէ օհու Յարութիւն աղա :

Գարիքէ օհու Յովշանեն աղա :


Գարիքէ օհու Միշայշէլ աղա :

Գարիքէ օհու Գէնոր աղա . (ծ օրի .) :

Գարիքէ օհու Յօնանոս աղա :

Գարիքէ օհու Յարման աղա :

Digitized by A.R.A.R. @



Ս Թ Օ Տ Ա

ՀԱՅՈՒԹ ՏԱԽ
ԲԻ 6.

Ա Մ Ս Ա Գ Ի Բ

ՑՈՒՆԱ 30
1869.

ԱԶԳԱՅԵՒՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ԳՐԱԳԻՒԾԱԿԱՆ

ԽՆԴԻԲ ԿԱԹ ՂԻԿՈՍԱԿԱՆ

Այս ազգը թագէաւ և հարգուազմէուառարելց տրժանաւուոր յաջորդ առարք Պրիգոր շրառուարչէն սկսած մինչեւ Քրիստոսի 1113 թաւականը աւաներ մի կաթողիկոսութիւն։ յիշեալ թուականին յաւելաւ Վղթամարաց կաւազպիկոսութիւնը Պատմի կաթողիկոսութեամբ։ իսկ 1442 ին յաւելաւ Ասց կաթուղիկոսութիւնը Վուաշեկեան Պրիգոր կաթուղիկոսի օրով և այսպէս Վագը տնեցաւ երեք կաթուղիկոսութիւններ, որոնք մինչեւ ցայսօր անընդհանու կը տեսեմ։ Այս կաթողիկոսական երեքնութեան և անընդոււթեան պատմաւուշ գիրուածական չէ, այլ ըստ ամենացնի պատմական, որուած վայս մի համարաւ տեսութիւն առնել պատշաճ կը համարիմ ։

Քանի որ մեր Ազգը իր հայոցացի տառձեան հետ ուներ միանգամացն գիւր քաղաքական ամբողջութիւնը, կաւազպիկոսական բաժումներ չեն կային։ Բայց երբոր ազգացին քաղաքական տառձողութիւնը սկսաւ բայց բայց պատմական ամբողջութիւնը պատմական ամբողջութիւն և հարաաահապութիւններէն, երբոր ազգացին և ներքին խռավութիւնները քաղաքական միամբեան կեղրնի խօսիւուելուն հետո հայրապետական միութեան կեղրունն եւախուեցաւ, որ Վահանանի կամ Վյաշրանեան մայր Աթոռն էր ։ Վյաշրան առաջանաւած գրերուն միշտ կաթողիկոս սական Վթոռն ապիստուցաւ վայրա խուի քաղաքք քաղաք և նաև վենեցիւուն, և ժողովրածէր կաթողիկոսներ

რცა Առ սկսան ժողովրդեան հետ առ տանդական թափառիլ, այս ախուր տարագրութեան տիտուր պատմիերն է զոր կը ներկացացնէ Ներսէո Շնորհացին Ռնդհանրականին մէջ ասելով .
« Եւ քաղաք թագաւորական և բազ մաժողով՝ ոչ դոց ազգի մերում, որ պէս զի անգանօր նստելով յածու հայրապէտութեան և վարդապէտութեան՝ ուսուցանէաք ժողովրդեան մերոյ զատու ածային պատուիրանս, ըստ առաջին հայրապէտուցն եւ վարդապէտաց . Այլ եմք իրեւ զայծեամն յորսորդաց և ՚ի շանց փախուցեալք ՚ի բարանձաւ յայս բնակելով, յորում ոչ և մարմանական հարկաւոր պիտոյիւք շատացեալք ՚ի գիւղոց, կամ յագարակաց, յորոց ունիմք և ոչ մի ո :

Կամ ողիկոսական Վթոռոց փոխադրուած գլխառոր և նեղերն եին Դուին Ծի, Խաւ բրուր, Անաւ լեաւն եւ այլն . Վրդարեւ՝ այս փոխադրութեանց ժամանակ քանի մի հակաթոռ կաթողիկոսներ ՚ի մեր երեւեցան, և նա եւ միայն 1085 ին չորս անձնինք կաթողիկոսական անուն կը կրէին Պրիգոր վրեացաւէր ՚ի կողմանն Տօրոսի, աւեր Շար անդ, Անի, տէր Ձեւսդորա ՚ի Հոնի և տէր Պօրու ՚ի Արաշ . Անկայն այս հակամառութիւնները ժամանակաւոր դիրքաւաճներ էին, առանց տեւական թեան, ինչպէս և կային սոյն օրինակ գէպէցեր սուրբ Ասհակ Պարթեւ ՚ի հայրապէտութեան ժամանակ : Իսկ Վզթամարաց և Ասոյ կամ ողիկոսութիւնները ոչ մէ հակաթոռական, այլ ինչպէս ասացինք, բոլորուին պատմական, պարագաներէ յառաջ եկած են և իրենց յարատեւութեան բուն պրմատն եւ ազգային պատմական վիճակի արդիւնքն է :

Այնչեւ Վրարատեան Վթոռը Աղիկիայի լերանց վրա կը պանդիսէր,

Վզթամարաց մէջ, (որ իւր կողմական դրիւք աւելի ապահովութիւն ունէր արտօքին յարձակու մներէ,) Վզթամարական կամ ողիկոսութիւնը սկզբնաւորեցաւ . և մինչդեռ Աղիկիայի մէջ կամ ողիկոսութիւնը կը տարութերէր մի կողմէն Լոգիպական Վուլթանաց հարստահարութեանց տակ և միւս կողմէն ծփալով պապական պահանջումներու և դաւանաբանական վէճերու մէջ այս քաղաքական և կրօնական արտաքին ու ներքին խռովութեանց մէջ ժամանակ չունէր մինչեւ արեւելեան և հիւմանային հայկական հօտը տարածել իւր հովուական ինսամքր, Վաղմաննի մէջ Աղիրակոս Վ իրապեցին կամ ողիկոս ընտրուեցաւ և Աղիկիայի մէջ եւ առ կաթողիկոսութեան շարունակութիւնը ան խվելի մնաց Պրիգոր Վուլթարէկեանի օրէն, և հետեւապէս մեր Վզգը երեք կամ ողիկոսութիւն ունեցաւ, Վաղմաննի, Վզթամարաց և Աղիկիայի : Վարեքնութիւնը, որովհետեւ ազգային պատմական կենաց հետեւանք էր և ոչ մէ կրօնական բաժանման, առեւեցաւ և կը անեւէ մինչեւ մեր օրերը . Կամ ողիկոսական երեքնութեան պատմական երեքնութեան պատմական միւթիւնը ք խախտեցաւ և երեք կաթողիկոսութեան հետ այսաւան նեաց եկեղեցին միշա մնաց մի և առանց որ և իցեւ ծխական կամ ուամնագական փոփոխութեան կամ երկպատմակութեան : Վաղմաննի կամ ողիկոսութիւնը միշտ ընդհանրապէս ազգային անուն կրեց, որոց աթոռակարաց ընտրութեանը բազմիցս մասնակից եղան նոյն իսկ Վզթամարեան եւ Աղիկիան կամ ողիկոսական վիճակաց եկեղեցականները և աշխարհականները, իսկ Աղիկիայի և Վզթամարաց կաթողիկոսութիւնները միշտ տեղական մասնաւոր անունը կրեցին :

Ազգային պատմական վիճակը, կի-
ֆիկայի և Արարատոց հեռաւորու-
թիւնը, Վղթամարաց կղզիական դիր-
քը, տարբեր տիրապետոց հակա-
րութիւնները և հետեւապէս ազգային
հաղորդակցութեան գծուարութիւն,
ները այսպէս արտադրեցին և այսպէս
մաց կաթու զիկոսութիւնը մինչեւ
1865 թուականը Այս թուականին
Վահաննի կաթողիկոսական խնդրոյն
հետ՝ յուղուեցան Վղթամարաց ու
Այս խնդրիներն եւս Վղջը խփառ
մեծ եւանդով գրիեց կամուղիկոսու-
թեանց խնդիրը և իրաւամբ չնախան
ինչի անուանեց. Ինդիրնախան վար-
չութեան ընդհանուր ժողովը քանի
մի վայելուչ նիստեր սոյն խնդրոյն հա-
մար զիհեց և յանձնեց կամուղիկո-
սական յատուկ Վանսամողով, որ իր
կողմէն Տեղեկադիր պարտաստեց եւ
ընդհանուր ժողովին ներկայացուց և
հաւաճութիւն ստացաւ. Ի՞այց, ՚ի
ցառ սրտի ամենայն բարեմուց, խըն-
դիրը՝ մինչեւ այս կէտը միայն հասաւ
և կանգ առաւ, ուստի և Տեղեկա-
դիր եղագացութիւնը, իրեւ ձայն
բարբառոց յանապատի, մնացին և կը
մնան ատակաւին. և որովհետեւ իւրա-
քանչիւր բարյական զանցառութիւն
իւր տիրուր հետեւանքն ունի, այս
կաթողիկոսական խնդրոյն զանցա-
ռութեան հետեւանքն եւս եղաւ Վղթ-
ամարաց և Այս կաթողիկոսութեանց
նկատմամբ յուղուան նախատական
իրողութիւնները, վասն զի խնդիրը
բողոքին անձնականի փոփուլով և
խաչատուրի ու ՚իկողայոսի խնդիր
դառնալով շեղեցան իւր նպատակէն.
Լարմելով կը պարտաւորինը խոստու
վանի, որ Վղջը իւր զանցառութեան
պատիմը կրիեց, ինչպէս պիտի կրէ ան-
շուշտ և ամեն զանցառութեանց և
անհոգութեանց պատիմ. ՚ի ինչ են

կաթողիկոսական խնդրոց նկատմամբ.
եղած զանցառութիւնները, ամեն,
բանիմաց ընթերցող կարող է իմաստաց-
սիրել, եթէ 1865 և 1866 թուական.
ներու ընդհանուր ժողովի քանի մի նըս-
շանաւոր նիստերը համեմատէ յա-
ջորդ տարիններու ժողովական նիստեր-
ու հետ ՚ի էպէտ և երեք կաթողիկ-
ոսական խնդիրները իրարութեառ
սերու կապակցութիւն ունին, քայլ-
մենք այժմ պիտի խօսինք միայն Վղթ-
ամարաց և Այս կաթողիկոսութեանց
մասին, որովհետեւ կաթողիկոսական.
Ուսնաժողովով Տեղեկադիրն մէջ ար-
դէն բաւական խօսուած է Վահաննի.
կաթողիկոսութեան նկատմամբ. Ո՞նչք
պիտի խօսինք Վղթամարաց և Այս կա-
թողիկոսութեան վրայ և սակայն, մենք
սկզբունքին համեմատ մեր խօսելու
առարկան նոյն կաթողիկոսութեանց
բուն էութիւնը պիտի լինի և ոչ թե
այս ինչ կամ այն ինչ մարդու անձնաւ
ւորութիւնը + Հետեւապէտ պիտի
խօսինք նախ նոյն կաթողիկոսութեանց
ներկայ վիճակին վրայ, երկրորդ նոցա-
կարեւորութեան վրայ և երրորդ նո-
ցա առ. Վղջային Վարչութիւնն և առա-
Վահաննի կաթողիկոսութիւնն ունե-
ցած յարաբերութեանց վրայ + Աս
Այս և Վղթամարաց կաթողիկոսութ-
եանց ներկայ վիճակը ստուգապէտ
կը պատասելու համար՝ կարեւոր է տե՛-
զական ժողովորդի վիճակը աչքի առ-
ջեւ բերել. ՚ի ՚ի կաթողիկոսութիւնը
մի բարյական և կրօնական տենչուու-
թիւն է ժողովորդի վրայ, անշուշտ իւր-
վիճակը կը չափուի ժողովորդեան վիճա-
կէն. ՚ի ՚ի Վղթամարաց և Վիլիկայի
ժողովորդեան ներկայ վիճակը բարյա-
պէտ և մուաւորապէտ առնոցվ. + ՚ի
կրօնութիւնն, տղիսութիւնն, և. + ՚ի
թէ չամաշնչու ասել, կատարեալ կուլ-
տութիւնն. Հետեւապէտ Վղթ-

մարդ։ և Ավելիկասյի կաթողիկոսաւ թիւնները ցարդ ժաղափորի բարոյական և մատուցուական կենաց վկաց ու մեծներին ազդեցու թիւն ու նեցած չեն և իրենց առաջաւ թիւնը ոչ միայն առ թօռամին կատ վանական շրջապատճեան անցած և մազովդին հասած չէ։ այս դժբարդրաւար նոյն իւս կաթողիկոսաւ կան աթոռատու զիբու անզատ անշրջառ թեան և անքարեցարդաւ թեան մէջ են թէ ճիւթապէս և թէ բարոյաւ սիցու ։ Եյտ առաջար վիճակի պատճառան որպափ որ մի կողմէն եղած են արտաքին պարագաներ և հարատանարու թիւններ ։ որ անընդհան շարունակաւ են մինչեւ ներխց գարդ, բայց մին վնելով համարեան թէ ամեն առ ու ուրու անցաց, միան կոզմէն եւա. եւ զան են ներքին պարտազանցու թիւններ ։ իսթամպէտիկոսաւ հակակիր ընտրութեանց թերմանկներ + որով յա ցարդը իւր նախարդի շնամը տապաւ ըլլու ։ զանցան եւ անկապար և անհրաժեշտն առնուզ թեան անստ զաւթիւն և ներ ու թազանք ասել ասրիշ թերուաւ թիւնները, որոնք ծանր են լսելեաց ։ Են մագեստ որ, թէ և յիշեալ կաթողիկոս առաջինները երկար գարերէն ՚ի վեր տեւած են և կրտեւեն տակաւին, այնու տեսնայնիւ ։ Ճիշդը խոսելով, ի ընց տեսչու թիւնը լոկ անուանական եղած է և ոչ իրական ։ Եյտ այսօր նոյն կաթողիկոսաւ թիւնները իրենց մեծ նպատակին վերածելու համար՝ հար կարոր է տանեն բան նորէն սկսել ։ Խան զի կաթողիկոսաւ թիւնն մի մի, ոյն քեանադրութեան, միւսնի որդին թեան, միրուաւ թեան, պատկիր և թաղման համշխանականարու թեանց մէջ չէ կապահար, այս ժաղափորին լու այս և գիտաթեան ճանապարհան առ աշխարժեւար մէջ ։ Եյտ լուսու և գիտաթեան պահանարու թիւնն է ու ոք ժու

զուլորդի նիւթական վիճակն եւ ու վեր շննաւատիձանի խզմութեան է հասած և կ'անարգեն՝ շրջադար և շրջաշտապաներ, իւրապատիւը, կը հարատահարեն ոչխառ րի պէս անմառնէն կը մնայ, որովհետեւ իւր իրաւաւնքը ճանանցելու և պաշտապաները դիտակառաւթիւնը չունի + այ մէն հողմերէ կը ասանձի, ամեն երազ ներէ կը առակց և կ'ապրի ազիստաւ թեամբ + եթէ ապրիլ կարելի և ան ուաններ այս տեսուկ կեանքը + Եյտ Եղիշեամարաց և իսոյ կաթողիկոսաւ թեանց ժաղափորի ներկայ վիճակը սոր եթէ առաջին ժամանակներուն մէջ զգալի չէր + այժմ խիստ զգալի և շաշակելի և առեն փոքր ՚ի շատ խոր, հօգ այսու համար + Եղիշեամարաց ժա զվարդը մեծ ժամանակը բեկանակրուած թեան տակ կը հեծէ և բարոյապէտ աղետավիլ վիճակի մէջ է + իսկ Եղիշ կիսայի ժաղափուրդը ամեննեւին չը համապատասխաներ այն մեծահնչելն գայ վեստներուն + որ իւր վրայ կը հռչակ ու էր + վասն զի այն հայութիւնը ուսր լեզարի, կրօնի և ազգութեան գիտուած թիւնը խորին խուարի մէջ է + աւելի ցաւակցութեան և ողբարձ կարու և քան թէ գովասանական անհիմն ներա բողներու + Ենչ պիտի հետեւ ցնենք այս տեղէն ։ անկարեւոր են ասենք, իյշ շեալ կաթողիկոսաւ թիւները և կամհարի է սոդէօք բարնապ ՚ի միջաց + Քաւ լիցի, մէնք կարող չենք այս տեսուկ հետ տեւութեան առնել, քանի որ նոյն կամ թողիկոսաւ թեանց տեղը փափարիներ լու ուրիշ բան չունինց + Ուրիշ մի տի ընդունենք, որ կարեւոր են մեջ ազգի ներկայ վիճակին նկատմամբ, բայց կարեւոր են իրենց բուն կոչմանը վերածուել և ոչ թէ այժմեան խզմա լի վիճակի մէջ մնալով ։ թէ ինչ է այս կարեւորութիւնը և բուն կոչման մերժութիւնը՝ պարզենք սոյն կեալ:

Վաթամնդայ և Ասոյ կամթովիկռ սոթեանց գոյութիւնը կարեւոր Խքանիւ մի պայմաններով ։ Եամբ ինչ պատմական հանգամանքներէ որ յայ ո.աջ Ֆկան են և այս կամ ողլկուտառ թիւնները՝ ազգային վիճակը, համարեա բեա թէ տակաւին ացն հանգամանցա ներուն տակին է և այս է քաղաքամինու երկրային կամ ազգային տամրողնառ թիւն շտանեալը և ասրբեր քաղաքա կանութեանց ենթակա գամաւ իջն և Են կեցական վարչութեան թիխաւոր հազրոգակցութեան գ ժուարութիւնները և այլն ։ Երկրորդ՝ որ Ծքարա տեան ընթհանուը կամողիկուու թիւն նըրիօք իւր լնդհանուր նշանակուու թեան վիճակին մէջ չէ ։ որ է ամեն հայ յաբնակ աւքրութեանց պաշտպանուու թեան ներքեւ երաշխառ որեազ դիբ ունեալ պրակէս ՚ի հնումն և առանց մասնաւորապէս մէկուն հստակուելու ։ որպէս զի քնի հանուու Ծցի բարօրութեան և եկեղեցւոյ անդորրութէ համար կարենացիւ տեսչու թիյ բովանդակէն հաստի վրա տակ հաստի վրա տարածել անկասկան դիբ ունենալով ամեն տէրութեանց աւշն, կամթողիկուական ընդհանուր խարհգոքաբանի մէջ ամեն երկրի Հայոց կապմէն երեսփախանական կամ ժողովա կան անգամներ ունենալու ։ և այլն և այ ըն ։ Երկրորդ՝ Ծցը երկար դարերէն ՚ի վեր վարժան է Ասոյ և Վաթամարոց կամ թողիկուութեանց գոյութեանը Եւ խիստ անակնունելի շփօմութիւններ կարող են յառաջ գալ բարձութէն, որ բավարար ժողովուրդը մատնաւած լինելով անկրթութեան համարեա թէ լոկ ընազդ մամբ և աւանդական կամ ականատես, առլարբւթէ կ'ասպի ։ Եւ չորրորդ՝ տեղական ժողովդի վիճակը աւելի դիրին է տեղական մերձաւոր տեսչութեան օրինաւոր հսկողութեամբ բարուրել, քան թէ հեռաւոր

երավներով պատրիէլ և ահաայս պատմ ճառաւո յիշեալ կամթողիկուութեանց գոյութեան կարեւորութիւնը իսպատական վրանելին վկնի ։ ճարկ է անշուշո իրենցու կողմանը մերածել ։ Հարկ է կամ թողիկուական հրահանդ պատրաստելո այց դիմուալոր պայմանները լինին տեր զիմին ժողովդի մէջ բարզուական և մուտարական լաւ աշել, կամթողի կասկան խորհուրդ կազմելը, ուր ամեն դպրուանութիւնները նոր խորհուրդն ար ՚ի կիր առնեաին և արձանադրուա թիւնը ազգային հանգիսից միջոցաւ հազրոգութիւն ՚ի գիտութիւն Ծցին ։ որպէս զի համեն Ծցը տեղեկութիւնը ունեալաց իւր կամթողիկուութեանց մից հանկին վրայ և այսպէս ազգային պայմանը կի դիմութիւնը ամեն Հայ անհատի համար հանօթ գիտութիւն գտանաց կամթողիկուական վիճակաց ազգային ունդհականութիւնը և վանդեբրը իրենց գցքերով և կարաւածներով ՚ի համար առնուին և հասազուակաց գիտութեանը լը հազարդաւուն ։ որպէս զի բարքուան չի կամթողիկուի կամ վանահօր պարզ պակասը կամ յանեցածը իմացութիւնը ։ Եւ յ կէտը առնեակարեւոր և նոյն իսկ առաջնորդութեանց նկատմամբ որոց վրայ առանձինն պիտի խօսինք ։ Եւ յ զնացաւութեանը է որ շատ ազգային առաջուանքներ մասնաւոր անձեռազ արահան թիւնեալ կերպաւոր կը լինին ։ Եւ Ծցը առնենւեին տեղեկութիւնը շառնի և նոեւ շատ վանդեբրու և եկեղեցւուց գոյքեր և առաջանեւը յափշտակուելուն յետն յետց միայն կը հրատարակուի թէ թէ այս ինց վանդեգու մէջ ոյս ինը իրեցնեն ներ եղան են ։

Յ ։ Եւ որպէս առնարինակ հրա հանգի պատրաստելու և համա բարութեան պարագանորութիւն Եւ պայմն կը արջութեան կը վերպատեր եւ Նուային կը արջութեան սկսի կը հա

կանանք մենք Ասհմանադրութեան բռուն սկզբունքին համեմատ կազմուած է յշրեսփիսանական և այլ ժողովները բը և ոչ թէ այն առօրեայ եպիսկոպո տական, վարդապէտական և կոմիսարն ժողովները, որոց վրայ շարունակ դառ որն նախատինքներ կը տեղան յամեն տառակը և տակայն ամենայն ինչ ցաւա լի վիճակի մէջ են և կը մնան, ուսուի առ այժմ՝ ազգային խնդիրներէն կարեւորագոյնն է Ասհմանադրական վարչութեան վերակազմութեան խնդիրը, որով միայն կարելի է լուծել և միւս խնդիրները և կանոնանորել այն յարաբերութեանց պայմանները, որը յօդակառպէ պիտի համարուին ժողովրդի և կաթողիկոսութեանց մէջ և որոց վրայ կարեւոր կը համարինք քանի մի խոսք առել, ինչպէս խոստացանք, եւ վերջաւորել ներկայ համառօտ տեսութիւնը:

Հապ անդամ՝ կրկնուած է թէ Ասհմանադրութեան բռուն ոգին արգարացնելու համար, անշուշտ պէտք է որ յշրեսփիսանական ժողովին մէջ, ինչպէտ միւս գառական ազգայնոց նոյնպէս և Ասոյ ու Վզգամարսոյ կաթողիկոսական թեմերու ներկայացուցիչները գանուին և Այս հիմանց վրայ կազմուած Վզգային Վարչութեան համար ինքնին կը դիւրանայ յիշեալ կաթողիկոսութեանց յարաբերութիւնները և Այս կաթողիկոսութիւնները ուղղակի Վզգային Վարչութեան պատասխանատուութեանը կ'են թարկին, կաթողիկոսական ընտրելիները կ'որոշուին տեղական ժողովրդէն և կը ներկայանան յշրեսփիսանական ժողովին, ուր վերընական ընտրութիւնը կը կատարուի և օժման ու հաստատութեան հրամանիը կը տրուի և Այս համապարհաւ նոյն կաթողիկոսական Վարչութեանները կը պարտաւորին սերտ յա-

րաբերութիւնունենալ [Վզգային] Վարչութեան հետ, պահանջել ինչ որ իրաւուաց ունին պահանջելու, հաստատանել ինչ որ պարտաւոր են հաստուացաները և իսկ երեք կաթողիկոսութեանց առ միմնանու ունեցած յարաբերութիւնները լիկ բարյացական մի այն կարեն լինիլ. Վզգամարկաները կարող են սիրով իրարու հետ թղթակացիլ և զիրար քաջալերել հայրապետական գործառնութեանց չմեծ առարիկին մէջ, իրարու թիկունք լինիլ արտաքուստ վտանգ ուսպաննացած ժամանակ, ժամանակի կրօնական և աւզգաւ յին միութեն հագեռոր կապը ջանալ ամէ բապնդել, սիրել և սիրուիլ, ժուանալ և հաշիւ տալ, գործել և գործակցութեան հրաւիրել ամենքը, գործել Վզգայի և կեղեցւոյ շնորհեան և ժողովրդի բարյացական և մտաւոր յառաջաց գիմութեան հսմար:

Լրանի թէ Վզգը իւր ամենամեծ օգուտը հասկանալով թօղնէր Կիրակոսի և Ապրկոսի անձնական խնդիրները և օր առաջ ջանար ազգային Ասհմանադրութիւնը գործադրել. Վզգային Վարչութիւններ համար աշխատիլ, և ապա ձեռնամուխ լինէր այն խնդիրները լուծել, որոնք ցարդ անկանոն ճանապարհ հաւ կը յու գուին վայրապար և անլուծանելի կը մնան :

Այս է մեր նայուածքը կաթողիկոսական խնդրոց նկատմամբ, և այս է մեր խորհուրդը զոր կառաջարկենք Վզգին.

ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ ՊԱՍՔԱԼԱՅ

Եղբայրա ^(*) 1623 տարւոյն յունիս
19 թուականին ծնաւ Դըրմոնի մէջ ։
Հօրս անունը Առեփան էր (որդի Փառ-
քալայ) որ գահերէց էր մաքսատան
մէջ ։ իսկ մօրս անունը Ծնթուանէթ ։
Երբ որ Եղբայրո խօսիլ կարենարու
հասակը մուաւ մի հազուագիւա մօքի
ցոյցեր տուաւ, իրեն փոքր պատառ
խաններով, զօրս պատշաճ ժամանա-
կին կը խօսէր և մանաւանդ այն ա-
մէն հարցուամենուով, զօրս կընէր իրե-
րու բնութեան վրայ + որոնց վրայ առ
մեն մարդ կը հիանար ։

Եյս սկզբնատարութիւնը, որ գեւ-
զեցիկ յայսեր կուտար, իրականութիւն-
էր, փասն զի նա իրեն հասակին ամեման
համեմատութեամբ որ քան զօր իւր
ճարտարմութեանսահմանը կ'ընդար-
ձակէր + այնպէս որ իրեն հասակը նե-
րածէն աւելի բարձր և նշանաւոր էր +
մայրս՝ 1626ին մեռած էր, երբ Եղբայ-
րըս արդէն երեք տարեկան էր. և հոք-
րըս՝ մինակ մասով ընտանեեց խնամքը
բոլորը իւր փոքր առաւ + մանաւանդ
մի հատիկ աղայ զաւակին, որուն
բնասուր յատկութիւնները և մանաւ-
անդ անոր չնաշխարհիկ մասց նորանը
շան ցոյցերը հօրս սրախն մէջ այնպիսի
եռանդ մը բորբոքեցին, որ անոր կըր-
թութեան համար ուրիշ դաստիարակ
մը չկրնարով որոշէլ + անձամբ անոր
կըթութիւն տալու պաշտօնը յանձն
առաւ. Եւ երբ այնպէս ըրաւ, եղչ
բայրո այլ եւ ոչ մի վարժարան մտաւ և
ոչ վարժապետ մը ունեցաւ բայց ի հօրմէս ։

1631 թուականին հայրօ՝ Փարիզ
գնալով զմեզ տարաւ իւր հետ և այն
աեղ իւր բնակութիւնը հաստատեց :

(*) Գրաքանի կենսագրութիւնը գրուած է իւր
բոլ ձեռագիր, չը է սիկին գերբեւ ։

Եյս տեղափոխութենէն Եղբայրս մեծ
օգուած քաղց այն նպատակին համար
զոր հայրս ունէր իրեն կրթութեան
մասին, որովհետեւ յայտնի բան մ' էթ
որ Եղբայրս ցը պիտի կրնար վայելել
մի և նոյն խնամքը գիւղի մը մէջ, ուր
իւր հոգացողութիւնը և շարունակ
իրեն մօտը յաճախաղ ընկերութիւնը
կրնային չեղեւ զի՞րը իւր խորհրդէնը
մինչդեռ Փարիզի մէջ բոլորովին ազտու
էր, ուր աշխատաւ թեան աւարդ ինքզինա
քը յաջողեցաւ այսքան հանճարինաց և,
սիրելի հօր մը տուած խնամքներն
ու կրթութիւնը արգատաւ որել ։

Ենկան այս կրթութեան հա-
մար ըստ հօրս գլխաւոր սկզբունքն
էր մանկական կարողութիւննեն բարձր
գործերով ըլլալիցնել, և ասոր հաւ-
մար անոր լամինական լից զուն չկամեցաւ
ու սուցանել ասաններկու տարեկան չեւ-
զած, որպէս զի աւելի դիւրացնէ ու
նոր այն լեզուն, Եյս միջնոր մէջ և
անոր ժամանակը անօդուած չ'անցուա-
նելու համար հայրս անհագ չ'եղաւաւ
այլ անոր ընել կռատար այն ամենը.
ինչ բանի որ ընդունակ կը տեսանէր
զանիկայ ։

Ենոր բոլոր լեզուաց վրայ տեղեւ
կութիւն կուտար և կը ցաւցնէր անոր
թէ ինչպէս մարդիկ քանի մը կանոն
ներու տակ ամփոփած են զանոնը քե-
րականութեան մէջ, և թէ այս կանոն-
ները բացառութիւններ ունին, զօր
մարդ՝ կրնայ իւր ջանիւք իմանալ զա-
նոնը և նշանակել. և թէ այսպէս մար-
դիկ գանձ են միջոց առհասարակ առ
մեն լեզուները քաղաքէ քաղաք հայ-
ողոդելու ։

Եյս ընդհանրական գաղտնաբարը
յարդարեց անոր միտքը, և անոր քեւ-
րականական պատճառները պարզեցւ
այնպէս, որ երբ նա քերականութիւն
ու սահնելու ամիսաւ քիրեն առնեն ըստ

ճի՞ն պատճառները գիտեր, ուուելի զա նոնք կ'ուսանէր, որոնք բացաւորութեանց կարօսն էին: Ո՞յս գիտութիւններէն յետոց, հայրս ուրիշ ու մասնաք ներ եւս հաղորդեց եղագոր, շատ ան չամ անոր կը խօսէր բնութեան արտաքար կարգի ազգեցութեանց վրայ ինչպէս է վառօդք, և ուրիշ բաներ, զորս ով որ քննելու ըլլաց կը պարմանց բնութեան պանչելեաց վրայ: Եղացարս այս ձեռնարկամ. թեանը վրայ շատ կուբախանաք, բայց ամեն բանի պատճառները կուղէր գիտնալ: և որովհետեւ առանց ամենը իրեն ծանօթ չեն և հայր բացի ՚ի առվարտական բաներէն (առոնք ըստ առ եին արդէն) ուրիշ բան չ'էր ու զէր պատմել ուստի միշտ գմբռն կը մնարու վան զի նոտ ու նէր զարմանակի մոցի մը յատակութիւնը սփայններ նկատելու: համար, և կարող է մարդ ըսել որ միշտ և ամեն բանի մէջ ծշմարտութիւնը. միշտն անոր մոտաց առարկայն եղաւ: որովհետեւ առաջ գո՞ն էր միոցն իւր գիտակութեամբ: Ո՞յսդեռ նու իւր մնակութիւններն ինչ որ իրենի շատ առարկանի շշմարտին կերեւէր, անոր կը յարէր, ոյնպէս որ եթէ մէկը իրեն թիւն յու մեկնութիւն մի ընէց և կը յանուոր, առանձիւ առանձին զոյն պրանելու և բան մէր առ պրանելու սկսաւ նէ այս զոյն թեազ մէր ուստի մինչ չեւ գոտներ մէկը ու զոյնը մէկը ու զոյնը գոտն չեւ գոտնամբ ընկերութեան մը մէջ ան զանի առակ եղած ժամանակին անունց, մէ մէկը գոտնականի խեցեդին առանձիւ զարթեզզ առզեց որ մեն չայց մը հանէ բայց եղած մէռոք վրայ գրին աղ որ հընչեց: նա՝ եղացարս ուզեց մի և նոյն ժամանակ առնոք պատճառոց իմանալ, և այս պարձառութիւն առափել եղաւ, որ անիւնը առնենքար, վրայ մոցիշ գիւ, աեր եւս ըստ, և ինքը պատճերկու զարթեզ հասակին անունց վրայ ճառա

մը յօրինելով համ նշանակեց, որ և իս կցին ամենէն ընկունելութիւն գտաւ: Եղացարը՝ երկրաշնորհ թեան մէջ մէկ արտաքոյ կարգի գիւղուածով սփառական յերեւան ելլել, երբ տաս ներկու ապրեկան էր տակաւին և եղացար արժան կը համարիմ մասնաւորա պէս յիշառակել հոտ:

Հայրս տառղական գիտութեան հմուտ ըլլալով, այս պատճառա այս գիւտաւութեան մէջ յաջողակ անձանց հետ բարեկամութիւն առնէր, որոնք շարունակ իրեն մօտ կը գային, բայց ու բավիշեաւ նոտ նպաստուկ ունեց եղացար լեզուագիտութիւն ու տառցանց և եղացար սրամօթեան մը ունենաց այս գիտութիւնը միաբ հոգնեցնող առ առան է, ուստի չը կամացաւ, որ եղացարս ծանօթութիւն մը ունենաց այս գիտութեան վրաբերեալ բոլոր գորերը անցայսացուց: և անոր ներք կայսր թեանը այս ուսման վրայ իւր բարեկամներուն հետ անդամ խանէցն կը խնաւապէէր: Տայց այս ամեն զգուա շութիւնները ոչ թէ միայն չէին այս գիտէր եղացար հետապրըրութիւնը, այս նաև և կը գրգուէին: այնպէս որ նոն խարմանկ կազաչէր հօրս որ իրեն ման թեմութիւննական ու ումաները հաղորդէ ո իսկ հայրս կը մերժէր: խոստանազով որ եթէ առանձիւ ըստ իրեն առաջ անդ վարդապական գիտութիւնն աղ իրա անդ վարդապարութիւն կը պատցանէր անպատճառ:

Այս մեանելով այս ընդգրիմութիւնը հօրս կազմեն, որ մը հարցուց անաց որ ինչ էր այս առանձիւ և թէ ինչ միջոցաւ, մարդիկ անոր վրայ կը խօսէին կամ կը ճառէին. հայրս ալ պարզացէ ո

ըստու անոր թէ նու ճիշդ ձեւեր չի-
նելու և անոնց ունեցած բոլոր համե-
մատութիւնները գտնելու միջոց մ'է .
և միեւնյն ժամանակը ուրիշ անդամ
անոր վրայ խօսք բանալու ու անոր վր-
այ խախուս հրաման չը տուաւ . Ի՞այց
եղբօրս միորը , որ այս սահմանին մէջ
չէր կրնար պարփակիլ , երբոր այս փո-
քը թիւ յայտարարութիւնը լսեց՝ թէ ու-
սողական գիտութիւնը անլիւկ միջոց
մ'է ձեզրիտ ձեւեր նկարելու , սկսաւ ի-
րեն վեսանաց ժամերուն մէջ անձամբ
անոր վրայ խորհրդածութիւններ ընել
սրակի մը մէջ միայնակ , ուր ինքը կը-
դրունաւը , կ'առնէր ածուխ և տախ-
տակներու վրայ ձեւեր կրասկէր շնմել .
և զայն կատարելու համար միջոցներ
փնտուելով . (Օրինակի համար , բոլո-
րովին կը շրջանակ և Եռանիւն մը .
արուն կողմանը և անկիւնները հաւա-
տար են , և ուրիշ ասոնց նման բաներ) :

Այս ամենը ինքը միայնակ գտնե-
լէն յետոյ , անոնց մէջ ձեւերու համե-
մատութիւնները . կը փնտուէր : Ի՞այց
սրովհետեւ հայրս մեծ ջանք ըրած
էր ծածկել ամեն բան անկեց , այս
պատճառաւ անունները երբեք չէր
գիտէր , որով ստիպուեցաւ անձամբ
անձին անոնց սահմաններ կամ անուն-
ներ դնել շրջանակը կը կոչէր ի՞ը , գի-
ծը՝ գտաղան այսպէս և ուրիշները :

Այս սահմաններէն զինի նա ինքն
իրեն համար խնդիրներ շնմեց և լու-
ծեց . և այսպէս մէկէն դէպի միւսը մը
զուելով իրեն հետախուզութութիւնը այն
քան յառաջ տարաւ , որ լուրիդի ա-
ռաջին գրքին մինչեւ երեսուն երկու
երրորդ առաջնորդութեան հասաւ .
Երբոր այսպէս ասոնց վրայ . զբաղած
էր , հայրս անոր յատկացեալ սենեակը
մնաւ . առանց եղբօրմէս տեսնուելուա
և տեսնելով զանիկա պաստիկ զբաղած
երկար ժամանակ այնպէս պոանց պես

նուելու ստիպուեցաւ կենալ . (Ո՞արդ
ը գիտէր թէ արդեօք որը աւելի զար-
մանք եղաւ , որդւոյն հայրը ծեսնելը .
որուն դէմ յայտնապէս պատուի իրանաւ
զանց կը գտնուէր ինքը , թէ հօրը
որդին այս բոլոր գործերուն մէջ տեսա
նելը . բայց հօրը զարմանքը աւելի մեծ
եղաւ երբ անոր ինչ բանի պարապիլ
հարցունելով , պատասխան ստացաւ
թէ լուրիդի առաջին գրքին երեսուն
երկու երրորդ առաջնորդութիւնը կ'ու-
րնեմ : Հայրս զայն վինտուելու հա-
մար իրեն ըրած դիտաւորութեան և
մտածութեան առիթը անորմէ խընդ-
րեց , որուն պատասխանեց նա թէ՝ ու-
րիները գտննալը է որ զանոնք կ'որո-
նեմ . և յետոյ մի և նոյն հարցուները
ըրաւ հայրս անոնց վրայ , որով եղբայ-
րս քանի մը հատու լուծեց զրոս ինքը
շնմած էր , և վերջապէս յետա գնալով
և բոլորակները բացատրելով մինչեւ-
իւր ըրած ահմաններուն . ու առած-
ներուն եկաւ : Հայրս այս ճարտարա-
մուտթեան և կարսզութեան վրայ այն-
քան զարհութեցաւ որ առանց ալ առ-
նոր բառ մը արտասանելու թողուց
զանիկա և Պ. Փայլէօրին մօտ գնաց ,
որ իւր մտերիմ բարեկամն էր . և ասի-
կա և բաւականին գիտնական մարդ
էր : Հոն հասնելուն պէս հայրս ի՞ր
բոլոր յափշտակուած մարդ մը , անշարժ
կայնեցաւ . զայս տեսնելով Պ. Փայ-
լէօր եւ մանաւանդ տեսնելով այն
արտասուքը , որ անոր աշքերէն կը
թափէր , աղաչեց որ իրեն տհաճու-
թեան պատճառը անյապաղ իրեն ը-
սէ . Հայրս անոր պատասխանեց թէ
եւ կ'արտասուեմ ոչ թէ տրտութե-
նէ , այլ սրախու ուրախութենէն : Դաւք
քաջ տեղեակ էք արգէն այն հսկե-
րուն և ջանմերուն , զոր՝ իմ աղուս
երկրաշափութեան ու ամունքը չ'ու-
զուցանելու համար ըրի , վախնազը պ

անիկա միւս բոլոր ընթերցանութեանց արգելք զըլլայ , սամիշն տես ահա իրեն ըրածը : Ասոր վկայ ցուցուց անոր՝ բոլոր եղօրոս մօտ գրածները : Երանց մէջ քանի մի պայմանաւ մարդ կրնար ըսել որ ուսողական գիտութիւնը նա հնարած է : Պ . Փայլէօր ոչ սակաւ զարմացաւ , որքան որ զարմացեր էր հայրս , եւ անոր լսաւ որ արդարութիւնը մը չէր ալ անորմէ այս գիտութիւնը և տեւականութիւնը արգելքը , այլ պէտք է իրեն թողուլ , որ սոյն գիտութեան վերաբերեալ գրքեր կարդայ :

(Հայունակել):

Ա.Օ.Ա.ՏՈՒԹ.ԻՒՆ,

Վմեն մարդ ազատութեան սիրահար է . ամեն մարդ ստուկութենէ կը խորչի : Ծատութիւնը ներկայ դարուս մէջ մարդկութեան համար մի հրամայական բառ դարձած է , որ կը յառաջէ և կ'ընթանայ յազգէ յազդ . և ժողովուդէ ՚ի ժողովուրդ : Ծատութիւնը մի խորիստ Զօրագիտ կամ Համապար եղած է , որ աշխարհի մի ծայրէն կը ճակատամարտի մինչեւ միւս ծայրն , և իւրաքանչիւր ոք պատերազմական աղաղակէն կ'ոստնու և զէնդ կառնու յանուն ազատութեան : Երբ կը հնչի այս մոդական բառը . երբ կը հնչի այս ճակատագրական փողը , իսկ կը տեսնես , որ բռնակալութեան հին պատնէները կը կրծանին , հին աւանդութիւնները և առվորութիւնները կը ջնջին և գոգցես բովանդականցեալ կ'անհետի : Երբէք ընկերա-

կանութիւնը այնպիսի ճգնաժամ տեսած և այնպիսի տագնապ կրած չէ , ինչ պէս ազատութիւն ճգնաժամը և տագնապը , Ծատութիւնը որ ուրիշ տագնապներէ կը պատրաստուի , ինքն ամենը կը գերազանցէ , ամենը կը կատարելագործէ , ամենը կ'աւարտէ և ամբովիչ զանգակի (Tocsin) և թնդանօթի ստոկալի գըրդումնվ նոր թուական մի կը բանայ , որոյ տարածութիւնը և տեւականութիւնը անհնարին է չափել և հաշուել : Եթէ չենք սիալիք , ազատութիւնը մարդկութեան համար կրթական և ախնկալեալ փորձութիւն մի կը բերէ : Վասն զի յայսնի է թէ մարդը Բնչ կարող է առնել ազատութիւնը , և թէ ազատութիւնը Բնչ կարող է առնել զմարդ :

Ծատութեան ձայնը լսելով պէտք չէ ցնորդներու մէջ թափառեիլ , այլ պէտք է հասկանալ այս խորհրդաւոր բառի նշանակութիւնը , որ բերանէ ՚ի բերան կը թոշի : Ծատերը ազատութիւն կ'որոնեն . բայց ամենը մի և նոյն բանը չ'են որոններ և մի և նոյն նկատակին չ'են գիմեր : Ծատութիւնը բառի տակ կ'ամփոփին ոչ միայն տարբեր՝ այլ և բոլորվին երկու ներհակ հատկացոլութիւններ : Ծատութեան գագումը թէ ընկերական է և թէ անտի-ընկերական : Վասն զի ոմանց համար ազատութիւնը մի ազնիւ եւ ռանդ է և մի նուիրական խանդ . խկ ոմանց համար , որչափ լսա երեւութին ազատութիւնը եռանդէ , բայց իրականակէս ոչ այլ ինչ է , եթէ ոչ կիրք եսականութեան կամ ինքնասիրութեան : Ոմանց համար ազատութիւնը ամենէն ապահով պաշտպանն է օրինաւորութեան և վայելութեան . խկ ոմանց համար ոչ այլ ինչ է ազատութիւնը եթէ ոչ անկարգութիւն : Ծատութեան փափաքելու երկու

ხღანას կ կայ, այն է փափաքը լ իրեւ ոգտի (intérêt) և փափաքը լ իրեւ սկրդ բունքի (principe) : Այս փափաքման երկու կէտերը որչափ որ նոյնանման կ'երեւին, սակայն իրարմէ տարբեր են : Եզաւասէր ռամկիը կը նեղուի ընկերականաւթենէն, վասն զի ընկերականաւթեան մէջ արգելքներ կը տեսնէ իւր ընթացքին, միշտ կը տագնապի երբ կըստիպուի մասնաւոր պատեհութիւնները զնի ընդհանուր պատեհութեանց, և միշտ կը բաղձայ և կը խնդրէ իր կամաց բացարձակ անկախութիւնը : Թէ պէտ և չենք ասեր, որ բոլորպին վայրենութեան կը դիմէ . որովհետեւ ՚ի պատահել հարկին երբեմն կը զիջնանի և կարողէ օրինաւոր լինել բայց այս տեսսակ ազատասակրին միայն ռամիկ անունը պատշաճ՝ կը դատենք տալ : Խոկ ճշմարիտ ազատասէրը այն տեսսակ մարդ է, որուն համար ընկերականաւթիւնը ոչ այլ ինչ է, եմէ ոչ նպատակ, կարգաւորութիւն և կանոնաւոր վիճակ մարդկութեան : Շնմարիտ ազատասէրը ազատաւթեան կը փափաքի նոյն իսկ ընկերականաւթիւնի օգտի համար : ՚յա եմէ անհատական ազատաւթիւն կը խնդրէ, դարձեալ ընկերականաւթիւնը աշնուացընելու համար է : ՚նկերականաւթեան օգտի համար է միայն, որ կը մերժէ նա բռնաբարիչ ամբարիչ և նուաստացուցիչ հարստահարութիւնները, որոնք ՚ապականնեն ընկերականաւթիւնը և կը տգեղացնեն : Շնմարիտ ազատասէրը կը խնդրէ ընկերականաւթիւն միութիւն, դաշնակաւորութիւն և միաբանութիւն : Որու համար է միայն որ կը խնդրէ ազատաւթիւն : Ոյնով բանիւ, ճշմարիտ ազատասէրի համար ազատաւթիւնն է յաւիտենական օրէնք մարդկային բնութեան և հզօր միջոց կատարելագործաւթեան :

Ալ կրկնեմ միերատին, առաջին աղատութիւնը անոի ընկերական է իր մկդունքով իսկ երկրորդը՝ ընկերական աղնուագոյն պայմանաւութիւնը բը կարութիւնը . Այս կայսեր կարծեմ թէ այս գաղափարով ազատութիւնը ըմբռնովները շատ հաջուագիւտ են տակաւին : Եզաւատութեան այս գաղափարը ամամանակ միայն հասարակաց կը լինի, երբ մոտաւորական մշակութեան հետ բարյական և կրօնական մշակութիւնն ևս հսկայական քայլէր կ'ունենայ ժողովրդային կրթութեան և գատափարակութեան մէջ : Նետեւագիս շատ սակաւ ժողովրդներ կան ատակաւին, որոնք պատրաստութելու վրայ են ազատութիւնը վայելելու համար : Ոյրան փափաքելի է ազատութիւնը, երբ պագերը պատրաստութեան, երբ ժողովրդները մաքով հասունացած են, և երբ յանուն ազատութեան երկիւղը կայ ամեննեւին, որ անկարգութիւնք և խոռվութիւնք կարենան անցի ունենալ : Այսկայն Նախախնամութիւնը այլապէս տնօրինած է : ՚իցուք թէ ահա ազատութիւնը մեր առաջն է : Պիտի իմաննանք որ մեր առջեւն է նըմանապէս ամենամեծ վտանգը : Պէտք է աղատ լինիլ, բայց պէտք է լինիլ նոյնպէս արդար և չափաւոր, Այս պայմանաւ միայն աղատութիւնը մի անհամեմատ բարիք է մարդկային ազգի համար : Խրեմն, ով որ աղատութեան կը փափաքի և աղատութիւն կը քարոզէ, պարտաւոր է իմանալ, որ աղատութիւնն է գրաւական ընկերային ապահովութեան, պայման կատարելագործաւթեան և գլխաւոր տարր

Ընկերական բարօրութեան : Եվմէ այս պայմանաւ կը փափաքին ազգերը ազատութեան, շատ շուտ կը հասնին իրենց բաղձանքին և շատ շուտ կը պըտակուին յաղթական դափնեաւ ազատութեան :

ԲԵՐՈՅԱՆԿԱՆ

ԱՌԱՋԻՆԻ ՈՒ ՔԱՀԱՔԱԿՈՒՐԹ ՊԱՏԱՆԻ

(Հարունակութիւն, տես թիւ 3):

Համոզուինք ուրեմն որ ամէն վիճակի մէջ ալ կրնանք բարիք գործել : Հարուստ ես, գնա առատաձեռնութեամբ արուեստաւորներուն նպաստէ, առաքինիները վարձատրէ, կարօւելոց օգնէ : Վաճառական ես . դաշնադրութեանցր մէջ կարգաւորեալ եղիր, վճարչիւ մէջ հաւատարիմ, ընկերակիցներուդ հետ առատաձեռնութեար վարուէ : գործաւորներուդ ճշշտ վը հարէ, վաճառակցաց օգնէ, եւ մի խորչիր այնպիսի աշխատութեանց ձեռք զարնելէն՝ որոնց կատարմանը համար շատ մարդիկ գործածել հարկ կ'ըլլայ : Մրուեստաւոր ես, ջանա որ արուեստակցաց մէջ ընտիրներէն մէկն ըլլաս . ձեռքէդ եկածին չափ արուեստոդ կատարելագործէ, առանց ականչ կախը այնպիսի այս պահանջանք որ յառաջադիմել չուզելուն պատճառաւ, մենք այս պէս տեսներ ենք, կ'ըսեն : Օյնութիւն ամենեւին բռնութիւն մի բանեացներ, հասարակաց հանգստութիւնը ու ապահովութիւնը պաշտպանէ, առանց քու և ուրիշներուն բարօն ա-

պականելու : Գիտնական ես, օդաւակար ձշմարտութիւնները տարածէ, վիճակակիցներդ սիրէ, շատերու օգնութեան հասիր, միանդամոյն սովորցունելով ամենուն միաբանութեան քաղցրութիւնը և արդարութեան զարութիւնը, վերջապէս, ամենքնիս ալոր և իցէ վիճակի սեռի և արուեստի մէջ գտնուինք, կրնանք ուրիշներուն սիրելի ըլլալ, մեզմէ կախումն ունեցողներուն օգնելու քաղաքակիրթ և առաքինի ըլլալ :

Կ. Ա.

ՔԱՂԱՔԱԿՈՒՐԹՈՒԹԻՒՆ

Մարտիրոսն արդար և պարկեցմարդ մընէ որ բնաւ մէկու մը մազի չափ ալ վնաս չներ, եկեղեցին կ'եր թայ, օրինաց կը հնապանդի, խօսքը կը պահէ, ողորմութիւն կ'ընէ . բայց հանդերձ այսու ամենայնիս մէկն ալ զինքը բանի մը տեղ չդներ :

Կայեցէք, ոլ պատահեակք, Մարտիրոսն աղասոս ու ցնցոսած ըզգեստամբ կը հագնի՛ (1) անլիսել իր վիճակին ու բաս սովորութեան նախնի դարսւց . սուստ չզգուցեր, այլ անկեղծ ծութեամբ ամեն բան պարզ պարզ քեզի կը բացատրէ . զօր օրինակ : Այս ի՞նչ պէտք է ունի . կամ թէ, թաղողի ըլ գետայ, կ'ըսէ, ոդ գետէ չափ եր . կամ թէ, Այլով նուազ պիտի պէտին դուռ, ոդ աչիտ գէլ իցէ : Օր ունի որ զօւարթու կանչութեանող կ'ըլլայ, երբեմն ալ կը մաղձուի ու կատղած շուն մը կը դառնայ, անսանկ որ զինքը բարկացած կը կարծես : Թէ որ տեսնէ երկու հոգի որ պատճառաբանութեամբ իրարուհետ կը խօսին, իրեն հոգն ալ չըլլար :

(1) Այս փափաքներ որ գաւառական հայ կիցը բարիհամբ գոյուշութեամբ կարգաւու : Ճանաչ Բարդակի բանականին :

մղոն մը հեռուն կեցած հետք կը խօս-
սի . բան մը ըսես , լաւ մը յօրանջևիցն
ետքը՝ | ՞նկ , | ՞ուշից ընդ կը հարցունէ ,
եւ կամ՝ ամենին հարկաւոր կետին
խօսքդ բերնէդ կ'առնու . իսկ ընդհա-
կառակն թէ որ ինքը բան մը պատմէ՝
վերջը ըբերեր . հարկաւոր բառերը
միտքը չեն գար՝ ու լի նարը
կ'ըսէ , անոնց ի՞նչ ե . . . ու դժւնի
խօսելու ժամանակ ուրիշն երեսն ՚ի
վեր կը փչէ , կը յօրանջէ , կը զոնչէ .
հազարուն ու փոնգալուն ժամանակ
չըրս կողմն եղողները կը լուսոյ . թէ որ
յանկարծ ոսքդ կոխէ , կամ մէկ տեղդ
ցաւցընէ , կարծես թէ մեղք կը սեպէ
թողընիւն ըբէ մը ըսելու . թէ որ իրեն
ծառայութիւն մը ընես՝ Շնորհակալէն
մ'ալ չքիտեր ըսել . երբ քեզի կը հան-
դիպի , ոչ ի՞արի լայ և ոչ Շնորհակար նոր
պարի կը բարեմաղթէ . թէ որ մէկը քե-
զի բարեւ ըշտա ըսես՝ կարող է ըսելու .
| ՞ն ընէմ իր բարեւ . Տանը մէջ ամեն
տեսակ աղաղակ ու շշնկոց կըհանէ ու
կը փրցընէ . և եթէ մէկը իրեն իմա-
ցընէ որ գրացիներին անհանգիստ կ'ըլ-
լան . Տանն մէջ իմ , կ'ըսէ . ՚Իարձեալ
բազմամարդ սեղանի վրայ կը սկսի մե-
ռելներու . վէքբերու . իր արտերուն
աղբանային եւ կամ առելի զզուելի
բաներու վրայ խօսել . խուց մը մըտ-
նալու ժամանակ դռնէն առաջ չդար .
գինք մը կամ լրագիր մը կը կարդաս .
կ'ուղէ ձեռքէդ առնել որպէս զի նիշն
առաջ թղթատէ . նամակն մը կը կար-
դաս , մէկէն աչքը վրան կը տընկէ . թէ
որ կառք պիտի նատիս , ամենէն աղէկ
տեղը ինքը կ'առնու , ատքնալու մի
ջոց բոլոր կրակիարանը կը գոյէ , եկե-
ղեցին կոմ հասարակաց զուարձու .
թեան տեղ եթէ նստած ըլլայ ու
քովը մէկը գայ , քիչ մը անդին չերթար
որպէս զի տեղ տայ , Շնցեալ օր անձ
բեւի ժամանակ երբ իր հովանոցը

ձեռքը կ'երթար՝ դիմացը ելաւ պաշ-
տօնատարի մը խալուն , որ բարի եւ
մեծարոց տիկին մըն եր , գլուխը ծռե-
լվ բարեւ մը տուաւ , բայց ոչ պա-
տէն հեռացաւ , և ոչ հովանոցը հը-
րամցուց որ խեղճը չմրջի . թէ որ
խոհակերոցը գաւաթմ մը կատրի սար-
սակիւլի շփոթութիւն մը կըհանէ . թէ
որ բազմութեան մէջ մընէն մէկը մէ-
կալը կը հրմցալուկէ , որպէս զի ամենէն
առաջ անցնի . գալ կը խոստանայ ու
ժամերով կը սպասեցընէ . գիրք մը փսի
կու տաս՝ ոչ երբէք կը դարձնէ . թէ
որ դուն աջ կողմը կ'ուղէս երթալ ,
ինքը ձախ կողմը կ'երթայ . եթէ գուն
գետը անցնինք կ'ըսես , ինքը ցեռը եւ
լենք կ'ըսէ . ինչուան բարիք ընկլու-
մէնն ալ ոչ կերպը գիտէ և ոչ ալ շք-
նորհը ունի . թէ և աղէկ աղէկ կո-
չունիներ ընէ ու ընտիր գինիներ հը-
րամցընէ՝ բարեկամները ակամայ կ'եր-
թան , վասն զի սեղանին ամենէն ըն-
տիր կերակուրը կը պակսի , որ է տան
տիրոջ քաղցր երեսը . թէ որ աղքա-
տի մը ողորմութիւն տայ , կը սկսի
քմին տակէն միմալ ու ծոյլ և ձանձ-
բացուցիչ կոնցել . Շցգականներուն
բարիքը կ'ուղէ և ամեն ունեցածին
ժառանգ կը թողը զիրենք . բայց թե-
թեւ մարգավորական խօսք մ'ալ որ
բան մը չարժեք ու այնշափ ախսրճէլի
է , չըսեր . ոչ երբէք չնորհալի խօսք մը
բերնէն կըլսուի , և ոչ մէկ պատիկ ըն-
ծայէկ մը կ'ընէ . Շաղկալից սիրուն
պարտէկ մը ունի , բայց արդեօք ազ-
գականներէն մէկուն , կամ Ա . Շառ
ուածածնայ խորանին քնաւ փունջ մը
խաւրած ունի . արդեօք ուրիշներուն
իր հունտերէն , կամ մեխակի ու նու-
նու ֆարի սիմերէն , եւ կամ ծառոց
պատուարտներէն տուած ունի .
• Շցեիւ ու կանխահաս գեղջձի նաև
սեր ունի , որ եթէ զցդ մը անոնցմէ

ընծայ խաւոք մէկուն, բաւական է ինքզինքը սիրցընել տալու համար, բայց շմտածեր ու դեղձերը կը փճացընէ ։ Անգամ մը եղագարդւոյն պղսի կազով մը տուաւ այն դեղձեն, բայց տալու համանակ փոխանակ շնորհալի խօսք մը զուրցելու, ինչպէս՝ Ուման ջնոն ընէ ։ Եթելցոյ մէջ անիոն ու ըստ իշեր, հորդ հնապան ելլը, ըստ թէ՝ Ուման պղիայ, դան չկ լիմ դիտեր ի՞նչ ընէ։

Ելլ։

Վաղաչակիլութեան։ — Ուարտիրոսին համար ասոնք յանցանք են, չէ։ այլ կը ցուցընեն թէ՝ բաւական չէ մի այն արդար ու բարերար ըլլալը, այլ պէտք է նաև նարդալը աւ ըլլանք, այսինքն է ո՞րի և ընթրախան։ Ով որ Ուարտիրոսին այսպիսի անկիրթ վարմունքը կը տեսնէ՝ կը տհաճի. և մենք չենք ուզեր բնաւ մէկու մը տհաճութիւն պատճառել։ Երբեմն ակամայ պէտք կ'ըլլայ զուրիշները տհաճեցընել. բայց պէտք է ուրիշ ատեն քաղցր վարմունքով մը անոր տուած տհաճութիւններնու փոխարէն մը ընենք. այս է ահա տաղակըրթինեալ. այսինքն է բարեսրաւութեամբ ու մեծարանքով վարուիլ և հակառակէն զգուշանալը՝ պարտոք մը կը դառնայ։ Եցն խոկ շահն ալ աս կը պահան չէ որ նարդալը ըլլանք. վասն զի ամենէն ընտրելագոյն կերպն է սրով ուրիշն սիրտը դիւրաւ մէզի հետ կը կապուի։ Ո՞նզը կը լզենք՝ վասն զի քաղցր է։

Վերջապէս, մարդավարութիւնն ու բարեկրթութիւնը նման են կահակարասեաց փայլունութեանը. Փայտէ շնուած հասարակ անհարթ գարան մ' ալ նոյնպէս կը ծառայէ. չըուացուած անօթի մը մէջ դրուած ապուրն ալ նոյնպէս համով է. բայց ի՞նչ է որ

տարբերութիւն մը կը գնենք։ Խել մը մանր մունր պատշաճազութիւններ կան, որ ըստ գաւառաց և ըստ ժամանակաց կը փոփոխին եւ ասանք բարեկրթութիւն սորվեցնող գրոց մէջ գրուած են, որոնց ՄԱՐԴԱՆԱԾ բՈՒԹԻՒՆ կ'ըսենք. Այս պատշաճազութիւնները զանց առնողները կը ցուցնէ թէ լաւ կրթութիւն տուած չեն, լաւ համարման արժանի չեն ըլլար, և ուրիշներուն ականջը կը խայթեն ու աչքի գեշ կ'երեւնան. ուրեմն պէտք է այս պատշաճազութիւնները պահել։ Ձեր սպազութենէն սկսեալ մայրերնիդ ձեզի կը սովորեցընէր որ անշնորհք խօսքեր բերաննիդ շատնէք, գետինը վուուած չենապ. թեւերնիդ շատ շարժէք. երկար ժամանակի աչքերնիդ տեղ մը անկած չնայիք. ոչ շատ շուտ և ոչ ալ շատ ծանր քալէք. բարձր ձայնով չնիծ չնիծ աղիք, և թէ՝ վեռդի խարակը իշտ խարովի է. և ընդհակառակն այսպէս պէտք է շարժիլ որ ուրիշներուն ձանձրութիւն արգելք ու աշխատութիւն ցըլլանք. ասոնք միաբերնիդ պահեցէք և երբ ընկերութեան մէջ կը մտնէք, նայեցէք թէ կրթեալ անձինք ինչպէս կը վարուին, ու անոնց նմանեցէք. Եցհատ Ուարդալըրութեան գրել չեմ ուզեր, այլ արդարութեան և բարեբարութեան պարագերուն վայա համանաօտիւ մը խօսելք վերջը, կ'ուզեմ քանի մը խօսք ալ դաշտակիութեան պարագերուն վրայ զուցելը որ ուրիշներուն հետ մեծարան գով վարուիլ կը սովորեցընէ, և մեզի ալ ախորժելի բան է, և որով միայն համաց և նորհալի կ'ըլլայ ընկերական վիճակը։

Ելլ։

Ավելացալըրութեան մէջ։ — Ե՛ուզեմ ուրիշներուն հետ յարմարիլնախ և աս-

ուաջ մէ կդի ձգէ անսկառութիւնը, որ լք քեզ ու րիշներէն վեր կ'երեւ ցընէց շարուստ ես, գեղեցին ես, աղնուականն եմ, դիպուած մըն է, գիտնան ես, ան աղ Այսուծոյ պարգեւն է, Շայց հշմարիտ արդիւնքը համեստ է, ջանար փառարութիւն է ու րիշները գոհ ընկլու համար ամենայն մեծարանք կը բանեցնէ ։ Քաղաքակրթութեան օրանցներ կ'պատուեր մը տուաւ մեզի Յիսուս երբ ըստ ։ Ո՞չ ջնաբ տառաջն պատուառո դեղ նախիւ ասելի լսու եռ որ Գայ պանդիրը և ինչու ասանի վար նախիր ես ըսէ, քան թէ ստիպուի, Դու է՞ն ունի հոս, վար տաւ ու բանելու ։

Երբ պատուած ու ամեն գունով աղտոտ զգեստներ հագած մարդ մը կը տեսնենք անըլուայ ու հոտոած ձեռքերով, կը գանինք, բայց նոյնպէս զըդ ուանք մը կը պատճառուն մեզի անոնք որ մարտուր հագուած սպուած ու վրկերնին տնկած կը քային, փայ թէ որ քիչ մը զգեստնուն գողիս կամ մաշ զերնին աւրես, խեղզ մարդիկ, տերենին շատ, խաղողնին քիչ։

Պարկեշտ մարդը իր վիճակին վեր փառաւոր զգեստներ չհագուէիր, մեծութեամբն, հարստութեամբն ու գետութեամբը չպարծիր, իր արդեանցը վրայ չխօսիր, և ոչ իսկ ու րիշներուն գովիլով կ'ուռի, բնաւ զօք չժաղըեր, այլ որչափ կարելի է կը գովէ, ոչ երբէք նամակ մը, բարեւ մը առանց պատասխանի կը թողու, ամենեւին չպահանջէր որ ամենքը երկայն բարակ իր և իրեն սիրելի եղած նիւթերուն վկայ խօսին, մանաւանդ թէ ու րիշներուն խօսելու նիւթ կուտայ, խօսակցութեան մէջ լրութեամբ դէմ չխօսիր, և ոչ իր կարծիքին վրայ կը յամառի, բարեբարայ է ու կը գիտէ միշտ թէ որ բանն արդեօք հաճայ և ու րիշն, փափաքնին կը գուշակէ և

կը ջանայ նեղութիւն չոտալ ներողամիտ է, բայց ախտաւորներուն ու անզգամ ներուն երես չոտար, զիրենք չփայփայ յեր՝ այլ պակասութեանց կ'արգահատի որոնցմէ ոչ ոք ազատ է, կը ջանայ անմեղադիր ընել երբ կարելի է, բարեսրտութեամբ կը մեկնէ ու րիշներուն ըրածը, և առանց ներքինը դատելու արտօքնոյն միայն ուշ կը դնէ։

Դարձեալ պարկեշտը ինքզինքը նը ուաստ ու արհամարհելի չըներ, ընդունայն ամօթով ու րիշներուն առջեւ չդողդըլըար, գիտէ որ ու րիշներն ալ վերջապէս իրեն նման մարդիկ են, խօսակցութեան մէջ թէ իրեն և թէ ու րիշն օրինաւոր մեծարանքը կը պահէ և կը ջանայ իր կողմանէ հաճցական կերպ մը բանեցընել, վասն զի իւրաքանչիւր ոք այնչափ կ'արժէ, որչափ ինքզինքը գիտէ արժեցընել։

Ոմանք իրենցմէ աւելի խեղձերու ընկերութեան մէջ միայն կ'ուզեն մըտնալ, սրակէս զի անոնց մէջ առաջնն ըլլան, այսպիսիները հետողիւտէ աւելի մնափառ կ'ըլլան և բնաւ չեն օգաւուիր, Ո՞չ որ հակառակն միայն մեծամեծ և հարուստ մարդկանց հետ կ'ուզէ միշտ վարուիր շատ մս հացուցումն ու տհաճութիւններ կը կրէ, իմ խորհրդիս մտիկ ըրէ, ովլ պատանեակ, սիրէ գիտնոց եւս առաւել առարինի ու բաղաքակիր թ մարդկանց ընկերութիւնը, անոնցմէ միշտ նոր բան կը սովորիս, իրենց օրինակը զքեզ ՚ի բարին կը յորդորէ, իրենց բարեկամութեամբ զքեզ մեծարց կ'ընէ։

ԿԴ.

Խօսակցութեան մէջ ։ Ու րիշներուն հետ խօսելու ժամանակ տհաճութեց մեծ պատճառ լը զուն է, կանուխ վար մեցուր զքեզ իմաստութեամբ կառաւ

վարելու գլեցուդ . սրոշ ու չափաւոր խօսէ , շուա՝ բայց ոչ գահավիժաքար . մաքուր՝ բայց ոչ արուեստակեալ . Ենթի պատիւը շատ օդապատրանիւններ ունի ու իւ ի՞րծեւ + իւ շատ անգամ լաւ խօսով մը գէշ գործ մը կը մոռցուի + Ա իճաբանելու առօթի մէջ քաղցրութեամբ ու չափաւորութեամբ քու պատճառներդ ըսես , ու նայէ որ չըտաքնաս . վասն զի խօսիլ խօսիլ կուտայ ու կրնաս անանկ բաներ բերնէդ հանել որանց վրայ ետքէն ցաւիս . ուրմասց որ միշտ հակածառութենէ վերջը դարձեալ ամենքը իրենց կարծիքին վրայ կեցած կ'ըլլան . ասոր համար քեզ զի խօրհուրդ կուտամ՝ որ քանի մը չափազանց որոշողական կերպեր շատ քրանեցնեռ + Մենաբարդ է . — Ալիք բուխ . — Ալերզաւորին . և ընդհակառակն ուրիշ այնպիսի կերպեր բանեցուր որ ուրիշն անձնասիրութեանը չը դպչն . ինչի իւրեւայ . . . Ա դիր իւրծիւլու . . . թէրեւ-լսու ընտիշոյ :

Ենկեզծ ես բաց չափր կ'անցրնես , այս գառն ճշմարտութիւնը կրնայիր ծածկել . բարեկամ մը չկործնցրնելու համար երբեմն կ'ըլլայ անուշ թքնել ու լեզի կըել : Երբօր ուրիշը կը խօսի մորիկ ըլք . իրենց խօսք մի ընդհատեր ու անուշադիր մի երեւար . քիշ անգամ քու վրադ խօսէ , և զուրիշները գո՞ն ըրէ իրենց վրայ խօսելով : Խէ՞ որ միշտ ըլեւս փայտ ճը ուրիշ փայտ ճը վշայ նը ուրիշ , կ'ըսեն . թէ՞ որ շատիսօսիս , ինչ պէս ըսի , անանկ բաներ բերնէդ կը հանել որ վերջը կը դղասաւ :

Տեսար կիրակոսն . Բ'նչ որ կ'ուզես հարցուր , բան չկայ որ չդիմնայ . ամէն բանի վրայ կը խօսի ու կ'ուզէ գառասան ընել . առանց ըսամ մը խօսակութեան բնչ բանի վրայ ըսան իւ մանալու՝ զինուներ կուտայ . և իրմէ խմաստոններուն թերնին խօսքը կը

կտրէ , այսպէս ըրած այլանդակ սիալ ներովն ամենուն ծիծաղելի կ'ըլլայ , ու բան չտովիրի :

Իսկ շատախօս Յովսէփիը որ միշտ մնուի բաներ կը պատմէ , զարհութելի բւրեր կուտայ , կամ խոշորէկ ոուամը կը գլուրտովէ ու ինքզինքը մեծ զըուարձախօսի տեղ գրած է , անհամին մէկն է :

Ովկ կրնաց թորոսին հետ կենալ , որուն ամէն խօսակցութիւնն արուեստակեալ է , և թեթեւ բանի մը համար երեսով կը թթուեցնէ . կամ միւս իմաստակին հետ , որ ամէն բանի դէմ կը խօսի :

Հանճարաբանութիւնն ու զուարձախօսութիւնը խօսակցութեան համեմն են , բայց վայ թէ՞ որ սասափիկ ըլլան . թէ՞ որ սիրոց պատւայ ու առափինութեան դպին + անքժշկելի վերպեր կը բանան : Ոյով բանիւ զըուարձախօսութիւնը ախորմելի բան է , բայց պէտք չէ որ յաճախ ըլլայ :

Ի՞նչու ուրիշներուն բանին կը խառնուիս + բաւկիններդ բաւական չե՞ն : Ծէ՞ որ տան մը մէջ լսածդ՝ ուրիշ տառն մը երթաս պատմես , քիշ ատենէն երկուքին ատելի կ'ըլլաս + Այսպէս ահա եղաւ . Ա արկոսին իր սուր ու կծու լեզուին համար : Ոյշտ խօսակցութեանը մէջ չարասրոտութիւն մը կայ . երբ չարախօսութիւն կը լսէ՝ կ'ուրախանեայ , իսկ գովեստի ժամանակ կամ ակամայ կը լսէ , կամ իր բայց երբ մէջ կը խառնէ + բերնէն մեղը կը կաթէ ու զգեստին տակ դաշյն ծածակած է . արուաքուստ հազարումէկ շողորորթութիւն կ'ընէ , բայց հազիւթէ մէկը խուցէն դուրս կ'ելլէ , խօսքը վրան կը դարձնէ ու չարիք չմնար որ ըսէ : Ինչ և իցէ գէշ կամ անվայել գէպը մը լսէ + մէկն նոյն վայրկենէն կըսկսի մէկուն մէկալին վազել քարտ

պել. ինչուան բարի գործոց մէջ ալ
միշտ երկրորդական վախճան մը կ'են-
թադրէ՝ պարզ ըս գովիլը համար +
Այսուած պահէ զիս չարարտին լե-
զուէն ու մարդասպանին սրէն +

Ի՞նչ ըսեմ այն ողորմելիներուն որ
ընկերութեանց միմար կը դառնան
և ամեն տեսակ խեղկատակութիւն
կ'ընեն + սրագէս զի ուրիները խնտա-
ցընեն, Բ'նչ ըսեմ այն անառակնե-
րուն ու ամբարիշուներուն որոնք ան-
պարիեշու ու պիղծ բաներ կը խօսին.
և կ'ուղեն սրբոց ու սրբազան բանե-
րու լույս ծիծաղլւ +

Այսպիսիաց հետ, ով պատանեակ,
մասնակցութիւն չունենաս. Ի՞այց ըն-
կերութեան հաճոյ ու սիրելի ըլլալու
համար միշտ նշյանքս զուարթ եղիր,
խառնիւաները հաշուեցուր, երախտա-
գէտ եղիր նաեւ ամենէն ոչնչու բա-
ներու. և որուն օր կրնաս՝ սրտանց ու-
շուտով ծառայէ + Ված խրատներդ
պահէ. երբ կը ատարակուսի թէ ինչ
պէս պէտք է վարուին, իմաստուն եւ-
բարեսէր անձանց խորհուրդ հարցուը
ու շնորհակալ եղիր. Եթէ գիտես որ
մէկը վիշտ մը ունի, վազէ մսիթարէ.
Եթէ մէկը մահացած կը տեսնես, ա-
նուշ խօսքով մը սփոփէ. Եոր օրինակ
զգեսաներ ու շորժմունքներ շունե-
նաս, ոչ տրանմացով և ոչ պարձենկոտ
ըլլաս. Խասակցութեանց մէջ խելացի
բարեսրբութենէ մը աւելի ախորմելի
բան չկայ +

Վերջապէս կը փափաքիմ որ քաղ-
ցրաբարյ ըլլան՝ բայց ոչ թեթեւա-
միտ, ծանրաբարյ՝ բայց ոչ պահան-
ջող, ճիշգ՝ բայց ոչ մնոտի ու ձանձրաւ
ցուցիչ, խոհական՝ ոչ յամառ, ան-
պահանջ՝ ոչ կծծի, մեծերը յարգող,
հաւասարներու հետ պարկեշու + ըս-
տրնագունից հաճոյ. Կը փափաքիմ
դարձեալ որ խօսակցութիւնդ ալ

գործողութեանցդ ու սրտիդ պէտ
պայծառ ազատ համարձակ ըլլայ + և
քրեզի հետ խօսուղ ժամանակը պա-
րապ անցուցած չկարծէ.

(Պիտի լարանակուուի)

ՕՐԱԿԸՆՏՐԱԿԱՅԻՒԹԻՒՆ ԱՇԱԿԵՐՏՈՒՀԵԱՑ ՄԵԶ.

Փառանայիմ. — Դիմէք դուք, սիրե-
լի քսորդը, որ այսօր տօն է + գտասա-
տուք զապիսի գան ուսումնարան,
վարժուհին ալ երեկոյեան պատուի-
րեց, որ սան օրը անօդուտ չանցնենք
տուներու մէջ. այլ դասարան ժողո-
վինք, դիրք կարդանք, իրարու բան
հարցունենք և գեղեցիկ խօսակցութիւն
տօնը պսակինք:

Օքրուհի. — Ի՞այց Բ'նչ գիտենք, որ
ինչ խօսինք, աւելի լաւ է որ սպասենք
մինչեւ Վարժուհին գայ բան մը պատ-
մէ, մենք ալ լսենք +

Խորովովուիպ. — (Ծ), դուն ալ
միշտ կուլաս, Օքրուհի, ամենէն
շատ կը կարդաս, ամենէն լաւ դաս կ'ը-
սես և միշտ կը գանդախիս, որ բան
մը լրկիանես. Ի հարկէ, ինչ որ գիտենք
անոր վայս խօսելու ենք. վիլխափա-
յութիւն շբիսի ընենք, որ այդչափ
կը գժուարացնես Ի՞ան մ' ալ որ չը-
գիտնանք, միթէ չենք կարող նսակիլ
Եղիշէի պատմութիւնը կարդալ և ի-
րարու պատմել, որ խիստ ալ յարմար
է, որովհէտեւ այսօր Վարդանանց
տօնն է :

Սահմանայլ. — (Դէպի. Վարդանի
պատկերը նայելով, որ դասարանի պա-

տի վրայ կախուած է)—Ալ արդան ըսկրո
բան մը միտքս եկաւ, որ շատ անգամ
կամեցած եմ հարցնել, բայց չեմ վրա
տահացեր : —Ի՞նչու Ալ արդանի պատ
կերին քով իր առաքինի տաճանայնց
կամ մէկ աւրիշ նախնի Հայ կնոջ պատ
կեր մ' ալ չըկայ, որ իմանալինք թէ
նոյն ժամանակի Հայ կանայք Բ' նչ կեր-
պարանք ունեին և Բ' նչ կը հագնեին :
Ահա Ալ արդանին կը նայինք, որ քաջ
դիւցազուն մ' է . (ամենքն ալ կը նա-
յին Ալ արդանի պատկերին) յը ցունա-
զարդ սաղաւարտը գլուխն, պողովա-
տիկ սուրը մէջ քը և նախսպարանշան
դաստակալը ձեռքին Ալ առվուն աշ-
քերն ու վսեմախան գէպն ալ կը ցուց-
նեն, որ խորհելու մէջ մեծիմաստ է
եւ գործելու մէջ եռանդոտ : Ո՞ւր
դպրոցը օրիորդաց դպրոց է, և ահա
դիւցազունի պատկեր մը կախուած է .
բայց Բ' նչ բան սրտառուչ կ'ըլսր, Ե-
թէ Հայ գիւցազունաց մը, կամ զա-
ւակասէր մօր մը պատկերն ալ գտնու-
էր հոն, որ ամեն օր գիտինք : Ի-
րաւ կըսեմ Ես Ալ արդանը շատ կրսիրեմ
և անոր անմահ յիշատակը ՚ի բոլոր սրբ
տէ կը պատուեմ : բայց գիտեմ որ ես
աղջկէ մ' եմ, Ալ արդան չեմ կարաղ-
ըլսր, սակայն Եթէ հայունաց մը
բուն հայեցի ձեւն ու հագուստը տես-
նէի, Կ'ու գէի անոր նմանիլ : Շատ ան-
դամ կը մոածեմ և չեմ կրնար ճիշտ
պատկերացնել մորիս մէջ թէ Բ' նչ է
Հայ կինը :

Փառանցիմ . — Տեսաք ահա, թէ Բ' նչ
պէս խօսքը խօսք կը բանայ : Անկից
աւելի Բ' նչ կարի որ խօսակցութիւն
կ'աւ գէք : Ահա ականցը մոածեր է հայ
կնոջ մասին և իր բազմանքը չէ կա-
րողացեր գոհ ընել : Ո՞րդեօք չեմ կըր-
նար մենք այս բանի վրայ խօսիլ, որ
կարեթ է օգուտ մ' ալ քաղենք :

* Ալբանիկ . — Խօսիլ կարող ենք բայց

պարապ խօսելն Բ' նչ օգուտ կ'ընէ, բա-
նի որ այդ մասին օրինաւոր բան մը լր
գիտենք : Ես գարձեալ կ'ըսեմ, աւել
լի լաւ է, որ ամենքս մեր գիտը առ-
նենք, հանգիտա նասինք և կարդանք,
քան թէ շատախօսութիւն ընենք, ո-
րուն համար Ալ արժուհին ալ գուցէ
գայ տեամէ և պրտմիր :

Ալբանիկ . — Աստուած սիրես և
Օմքուհի, այդ սուտ համեստութիւ-
նորդ թոնկ և մեր խօսակցութեանը ար-
գելք մի լինիր : Ալբանիկին ծրինա-
ւոր բանի վրայ խօսելու համար ին-
չո՞ւ պիտի նեղանայ : Չէ որ նորա նե-
ղութիւնը և զգուշութիւնը ունայն և
անշահ խօսքերու համար է : Եթէ
այժմէն գեղեցիկ մոտածունքերու և
խօսակցութեան ըլ փարմինք, չէ ար
մերջ մենք ալ այն կանանց նման կ'ըսե-
լանիք, սրոնիք բամբասանքն աւելի ուսու-
րիշ բան ըլ գիտեն և շատ անգամ ալ
պարապութենէն՝ անմեղ անըլը ասոր
անոր վրայ մուր կը բան : Եթէ մենք
ալ անանկ ըլընիք և ուր կը մոսոյ ասպա-
մեր ուսմունքը, մեր վրայ եղած խը-
նամքը և յշուը : Խօսքը լաւ բացուած
է, թոն մոտածենք որչափ կարող ենք
թէ Բ' նչ է Հայ կինը :

Ալբանիկ . — Ահա քեզ նոր փիլսո-
փայութիւն : Հայ կինը Բ' նչ պիտի ըլ-
լայ : Հայ կինը Նոյի ժամանակէն ՚ի
մեր հայ կին է . նոր արարած մը չէ
որ անոր Բ' նչ ըլլալը նոր քննենք և ի-
մանանք :

Տիգրանուելի . — Այսթինիկն ալ Օմ-
քուհիի գաղափարէն է, աւելի կա-
տակելու փափաք ունի, քան թէ մը
ատածելու և խօսելու : Այսթինիկի հա-
մար ալ Հայ կնոջ վրայ խօսիր արժէք
չունի : Այդպէս ըրած են, որ աշ-
խարհի ներկայ պատմութեան մէջ
շատ ու քիչ հայ մարդու անուն կայ,
բայց հայ կնոջ անուն ամենեւին ըլ-

կաց : Այսպէս ըրած են, որ այսօր հայ կանայք իրենք ալ չը գիտեն թէ ինչ են : վասն զի ամեն երկիրներու մէջ իրենց սեպհականութիւնը կորուսած՝ ուրիշ ազգերու կանանց հետեւած են :

Մասարդ : — Եշանի՛ թէ լու բաներուն հետեւած ըլլացին + Դժբաղդաբար, ինչ որ հին ազգերէն առած են, հերեք չէ, այսօր ող նոր ազգաց կրթութիւնը թողած անսնց պէճնաս սիրութիւնը, շուղութիւնը և ուրիշ պահասութիւնները առնելու վրայ են : Ի՞նչ խղճալի բան է, կարծես թէ եւրոպացւոց լուսաւորութիւնը մինչեւ մեզ կը հասնի՝ կը մարի և միայն ծուխը կը մնայ մեզ :

Այսկահանոց : — Բասմագ Հայ կանանց նկատմամբ խիստ ճշմարիտ է : Դրդարես շատ գիրք չեմ կարդացեր, բայց հօրմեն լսած եմ, որ լուսաւոր ազգերու մէջ հեղինակ կանայք կան, զաւակները դաստիարակող մայրեր կան, մանաւանդ Դմերիկայի կանանց և աղջկանց մասին լսոծ եմ: որ ոչ թէ մի այն ազգինց, այլ և տպաց դպրոցներու և համալսարաններու մէջ անգամ գաստիարակերը կանայք են : Ի՞նչու, բայտ : — Որովհետեւ կին գաստիարակները աւելի փափկասիրու են, համեմուղու և հասկայնելու մէջ աւելի յաջողակ են քանթէ տղամարդիկը : Հիմա ձեզ կը հարցնեմ: Հայ կանայք այս գեղեցիկ յատկութեանց որին կ'աշխատին ստանալ: Ծնողունք վարժարաններու ուսուցչութիւնը, գոնէ կ'աշխատին ընտանեաց մէջ իրենց զաւահիները կրթելու շափ դաստիարակութիւնն առանալ: Կացէք ինդրեմ, որ կատարելու գործերու:

Փատունիթ : — Եշ, ոչ մէկը, այլ մի այն նորասիրութիւն, այլ միայն աչք խաբելու գարդեր : Եշանի թէ իրենց

ունեցած քիչ ու շատ՝ կատարելու թիւններն ալ չը կորսնցնէին : Կըսեն թէ այնայիսի հացեր կան շատ քաղաքներու մէջ, որ իրենց աղջկիները հայերէն խօսիլ չը գիտեն: բայց շատ ըստակներ կը միմին և ուրիշ լեզուներու մէջ կը վարժեցնեն : Այնպիսիներն ալ կան, որ ուտելու հայ շունին, բայց սիմիգուած են շատ անգամ քաղցած մնալ և իրենց կանանց և աղջկանց նորասիրութեան ամեն հաճցքք կատարել և նորանոր գարդերով վարդաբել: Բայց ի՞նչ օգուտ, սիրամարդն ալ գեղցիկ վետուրներ ունի, սակայն ուզերը ածուխի պէս սեւ են : Այսպէս ալ անգամսիրակ և պՃնասէր կինն ու աղջիկը : Ինչ որ ընեն, գարձեալ իրենց անկրթութիւնը կամ սեւ թիւնը կ'երեւի : Անաւանդ, ի՞նչ ու մօթ բան է, երբ պի կին մը իր ամուռնոյ և աղջիկ մը իր ծնողաց կարողութենէն վեր գարդարուած է : Ի՞նչ խղճալի բան, երբ կին մը զարդերու մէջ արժանաւորութիւն կը փնտաէ :

Խորտիկուխտ : — Եւել լաւ է ըսելը բի՞նչ սկիբառութիւն, վասն զի, ամեն պահասութիւն սկիբութեան հետեւանք է : Այն կինը, որ նանրասիրութեամբ իր ամուռնոյ սիրութ կը դառնացնէ, աղէտ է : Այն օրիրդք, որ իր արտաքին պըք բանքներով կ'ու գէ ամուռանալ թէ որ թէ իր կիրթ զգացմանը կը վայելու չ վարմունքով, աղէտ է : Այն կինը որ խորհիլ ու գատել չը գիտէ, այլ միայն խելքը աչքերուն մէջն է, աղէտ է : Որ մէկը թուեմ, ընտանեկան խորհ վայելուն, ամուռանական ստանութիւնի զաւակաց անխնամութիւն և ամեն տեսակ թերութիւն, բոլորն ալ տպի տութեան հետեւանք են : Վանի պէ

Հայ կանայք և աղջկունք մտածելու և լրան ու վասրը որոշելու չեն վարժած, զարթմանալի բան չէ ուրբեմն, որ շատերուն մէջ ոչ թէ օտարադդի կանանց առաքինութիւնները, այլ մոլութիւնները ճարակ կը գտնեն: Երանի թէ Հայ կանայքը նորաներ ըլլալու տեղ՝ մաքրասէր ըլլային, թէ ընատնեկան կենաց մէջ և թէ հագուստի: Պարզ հագնէն և պարզ ապրէին, բայց երկուքի մէջ ալ մաքրութիւն սիրէին: Խսայնպէս գիտեմ, որ մաքրասիրութիւնը շատ թանկադին բաներէ աւելի թանկադին է:

Սամանի. — Այսէ, նայէ, Օարուհի, թէ ուստի սկսան և ո՞ր եկան: Իբր թէ պիտի բացարքէին թէ Բնչէ Հայ կինը: Հիմա սկսած են գիտութեան և մաքրութեան վրայ խօսիլ, որ եթէ Թողնես, մինչեւ իրիկուն չեն վերջացըներ: Խսանց ըրածն ալ նոր տեսակ քարոզութիւն մ'է, Հայ կինը բնաբան գնել և ուրիշ բաներու վրայ խօսիլ: Ի հարկէ, անձնապաստանները պահպէս կ'ըլլան: Եւ ելի լսաւ չէր ըլլար առաջըն խսատավանէին, որ Հայ կնոջ վրայ խօսիլն իրենց խելքի բանը չէ:

Դամենի. — Վաստինի, Խաթինի, լսուքարոզիչներն ալ շատ քարոզելով գեղեցիկ խօսելու կը վարժին: Եմն բան աշխատութեամբ և փարձով կըլլա: Երեւելի մարդկիկ և կանայք իրենց մօրէն երեւելի չեն ծնիր: Խյաօր այսպէն կը խօսինք, վաղն ալ, եթէ շարունակենք, կարելի է աւելի կարդաւ և գեղեցիկ խօսինք:

Օարուհի. — Խսոնք միտքերը դրած են ամեն օր շատախօսութիւն ընել: Յառաջ քան ուսանիլին վարդապետ որ կ'ըսեն, ճիշտ ասոնք են: Ինու բան մը ըստորած՝ ուսուցանելու ելած են: Կ'յ քեզ թեթեւամտութիւն: Խսուտած քարի վայելումն այս ձեր նոր աստիճա-

նին: Խան չունիք խօսեցէք, Բայց իմացէք որ Հայ կնոջ վայ պիտի խօսէիք և հիմա խօսք գանելու համար սար ու ձոր ընկած էք + Հայաստանէն Եմերիկահասաք: Օ գոյշ կացէք, որ ծովերու մէջ ընկվմիք: Բայց Բնչ, ձեր ճանապարհորդութիւնն ալ նոր օրինակ բան մ'է: Հեռագրէն ալ արագահաս է, որ ուվիչետեւ խօսքով, կամ, աւելի լաւ է ըսել, օդային ճանապարհորդութիւն մ'է: Խնչ երկիր կ'աւգէք, թափառեցէք, անոնց կանայքն ալ յիշեցէք, եթէ բան չունիք, սակայն իմացէք, որ Հայ կնոջ վրայ խօսելէն հեռացաք: վասն զի, այս մասին օրինաւոր խօսիլը ձեր խելքի բանը չէ:

Փատանիյն. — Շատ խսառութեամբ կը գատես մեր փափաքը, Օարուհի, և կ'ուզես զայրացնել, որ կամ ամենեւին ըլ խօսինք և կամ օրինաւոր խօսակցութրւնը փոխենք սիրութորող բանն: Բայց մենք չենք զայրանար, պատճառն որ, գուցէ մեր խօսքերն անկատար ըլլան, սակայն մեր փափաքը բարի է + Ուրեմն, մեր խօսակցութիւնն ալ պիտի շարունակենք, վասն զի համոզուած ենք, որ եթէ օգուտ ըլ ատանանք, վնաս երբէք չենք ստանար:

Սամանի. — Հապա ժամանակի կորուտաը: Երեւելի թէ ձեզ համար ժամանակը պարապ անցնելը ամենեւին նշանակութիւն չունի:

Տիգրանակի. — Իբր թէ ժամերդ և վայրիկաններդ բոլորը հաշուած՝ անոր համեմատ կ'աշխատիս: Իբր թէ չենք տեսած, որ շատ անգամ գրեիդ կը նայիս, բայց խելքդ ուրիշ տեղէ: Իբր թէ չենք տեսած, որ շատ անգամ սուտ պարկեցաւթեամբ երկար ժամ մանակ լուս, կը մնաս, բայց հազարէն մի անգամ եթէ բերանդ քանաս, ընկերակցիդ սիրութ կը խացուես: Իբր

թէ օրինաւոր խօսակցութիւնը՝ ժամանակի կորուստ է և ժամանակի դիւ։ ող միայն գրքին նայելն է, ոչ թէ կար, դալու համար, այլ ուրիշները խաբելու։ Այսուած սիրես, մի խստաներ, թէլ խօսի Փառանձնեմը, որ մենք ալ լրսենք։

Այսկանառող. — Այս, կը լսենք Փառանձնեմ, խօսի հայ կանանց վրայ։ Ի այց քը գիտեմ հին ժամանակի, թէ այժմեան հայ կանանց վրայ պիտի խօսիս։ Այսպէս տեւ, ես կարծեմ թէ եր կուքի մէջ տարբերութիւն շատ կայ։

Փառանձն. — Այժմեան ժամանակի հայ կանանց վրայ Բնէ պիտի խօսիմ, և մանաւանդ թէ Բնէլզէս կինամի խօսիլ, երբ մեր իւեղմ ազգը զանազան երկրիներու և ազգերու մէջ ցրուած ըլլալով՝ կանայքն ալ շատ տեղ հայութեան անունը միայն պահած էն։ Ա եղուն օտարի, հագուստն օտարի, ոռ վորութիւնն օտարի և այն և այն։ Այսօրուան օրս եթէ ամեն եր կրէ մէկ մէկ հայ կին ճողվետ, պարզ կը տեսնես, որ ամենքն ալ իրարմէ կերպ կերպ աարբերութիւններ ունին։ Այսեմն թողնենք այժմեան կիները և հիներու վրայ խօսինք։ Արդարեւ հնութիւնը մեզմէ գարերով հեռի է և ներկայն աւելի մօտ, բայց Հայու հնութեան մէջ քաղցրութիւններ աւելի կան, քան թէ ներկայի մէջ։

Խորդվախոր. — Ի այց հնութեան վրայ Բնէ պիտի խօսիս։ Ա եր ազգի շրու հազար տարուան պատմութիւնը եթէ օրերով թղթատես, հազիւ թէ քառասուն կամ յիսուն կնոջ անուն կը գտնես, և այն ալ կամ թագուհի էն կամ մարտիրոսուհի։ Անցմանվ Բնէ կրնատ իմանալ թէ հին հայու կանայքը Բնէ էին և Բնէ էր հասարակ կարգի կանանց կենցաղն ու կրթութիւնը։ Այսկանառող. — Իրաւունք ունիս, խոս-

րովիդուխտ, հնութեան մէջ կիներու վրայ շատ խօսուած չէ, և եթէ պատմութեան մէջ տեղատեղ կանանց յիշաւակութիւն կայ, այն ալ քրիստոնէութեան տարածմանէն յետոյ է։ Արով հետեւ, ես լսած եմ որ հեթանոսութեան ժամանակի կինը անարգական բան մը սեպուած էր և սորուկ, ինչ պէս այժմ շատ տեղ, և քրիստոնէութիւնը միայն կանանց արժանաւորութիւնը հաստատեց։ Քրիստոնէութիւնը միայն հաստատեց, որ մարդկութիւնը այն ժամանակ կատարելութեան մէջ կ'ըլլայ, երբ ոչ թէ միայն տղամարդիկ, այլ և կանայք ճշմարիտ լուսով լուսաւորուած ըլլան։ Ա ասն զի, կանայքը մարդկութեան կէսն են, և անհնար է որ մէկ կէսը յառաջադիմէ, քանի որ միւս կէսը տղիստութեան մատնուած է։ Փառանձնեմն ալ եթէ խօսի, ես այնպէս կը կարծեմ, որ քը քրիստոնէութեան ժամանակի հայ կանանց վրայ պիտի խօսի։

Ապինի. — Քրիստոնէութեան ժամանակէն քանի Հայ կնոջ անուն կարող է տալ։

Փառանձն. — Կատ անուններ տալ կարուութիւն չունինք, բաւական է միայն որ անոնց գործքերը միշենք։ Ա ասն զի, մեր համար գործքը անունէն աւելի հարկաւոր է։

Օքորոնի. — (Ա)ամինիկին նայելով) անպատճառ Ա զիշէի պատմնւթեն մէջ խօսելու բան մը գտած է։ Քանի օր է, որ Ա զիշէն ձեռքէն չը թողուր չա, եթէ օրինաւոր բան մը գտած է Հայ կնոջ համար, բանլիք շունինք։ Ի այց ես գիտեմ որ Հայ կանանց վը բայ խօսիլս իր կարտղութենէն վեր է։

Փառանձն. — Ա յոն, այն, Ա զիշէն պիտի պատմեմ և յուսով եմ, որ դուք ալ ձեր հակառակախօսութիւնը միզմը պիտի գնէք։

Ղանդէ . — Պատմէ , Փառանձեմ , Հակառակիախօսութիւնն ալ շատ անգամ խօսակցութեան մէջ շահաւեւէտէ , և թէ բոլորովին կամնկորութիւնք : Անդք այնպէս կը հասկնանք , որ Օարուհիի և Սաթինիկի ըրածը աւելի ինդիրը պարզելու համար է : Ինձք ալ կ'ընդունին ինչ որ գեղեցիկ է և օգտակար : Պահասութիւնը միայն իրենց երկշուռութիւնն է : Ինձք լսած են թէ խօսիլը անվայել է աղջկանց համար , բայց ըստ գիտեն թէ անվայելը վաստ խօսքերն են և սուտ պարկեշտութիւնը : Եթէ խօսիլը վաստ բան ըլլար , Սատուած լեզու չէր տար կանանց : Ամեն կին կամ աղջկի լսւ բան խօսելու համար միշտ ազատ է և միայն անպարկեշտ և անվայել խօսքերն են , որ կնօջ ամեն շնորհքները կ'ոչնչացնեն : Խօսիր ուրեմն և պատմէ , Փառաձեմ՝ մենք պատրաստ ենք ուրախութեամբ լելու :

Փառանձեմ . — (Ղաղջէկի պատմութիւնը կ'առնու , ուր տեղ տեղ նշաններ գրած է , մանաւանդ այն տեղ , ուր յատիկապէս Հայ կանանց վրայ կը խօսուի) .

— Ե՞ս գեղեցիկ պատմութիւնը ես ըստի բառ առ բառ կարդամ . այլ սիրով իմաստները ըսեմ աշխարհաբար և պարունակուած օգտակար հետեւալթիւններն ալ յայնութեմ :

Սահականոց . — Ըստութիւն , Սատուած սիրես , սիրոս կը թռմուայ , կ'ու զեմ շուտով իմանալ . թէ Բնչ պիտի լսեն Հայ կանանց համար :

Դարրդ . — Ամենքդ ալ սանկնդիր եղիք , որ պատմէ ինչ որ պատրաստեր է :

Փառանձեմ . — (Պարզ ձայնով և ծանրով կերպարանքով) . — Երբ Պարսիկները տարիներով աւերեցին Հայաստանը և շատ նախարարագուն և գիւղա քան մարդիկ գերի տարան , Հայ կա-

նայքը ամենեւին ըստ յասահասեցան և ըստ թուրլացան , այլ մոռացան իրենց կանացի տկարաւթիւնը , աղամարդկանց պէս արիացան հաւատաց պատմանութեան պատերազմին մէջ , ամեն մոլութեան յաղթեցին , և աստուածային սիրով վասուած՝ աղօթքով երկնքի գոները բացին : Ուրեմն , աստուածապաշտութիւնը և բարեկապաշտութիւնը կանանց առ աջնին պարտքն է :

Մթնոլ . — Ե՞ս , այս :
Փառանձեմ . — (Ալ շարունակէ) . — Երբիները աւատինութեան հորսեր գարձան և գերուածներու ու հեռաւոր աշխարհներու մէջ կապուածներուն կանայքը կապեցին իրենց մարմնաւոր ցանկութիւնը և երկար տարիներ ամուսնութենքն հեռոի , ողջախոհութեամբ ապրեցան և անպարատ պահպանեցին ամուսնական ու խորը : Ուրեմն ամուսնական հաւատարմանութիւնը կը նոյն երկրորդ պարտքն է :

Մթնոլ . — Ե՞ս , այս :
Փառանձեմ . — (Ալ շարունակէ) . — Այս կանայքը Սուրբ Գիրքը կը կարդային , իրենց զաւակները բարեկապաշտութեան մէջ կը կրթէին և ամեն վիշտ աստուածային սիրով կը քաղցրացնէին : Ուրեմն մըն , զաւակները փափուկ հստակէն բարեկապաշտութեան մէջ գաստիաբակէլը , մայրենի լեզուն ուսուցանելը , անոնց սրտին մէջ սաստուած սիրութեան և մարգամիրութեան գգացմունքները զարգայնելը՝ կանանց երրորդ պարտք քընն է :

Մթնոլ . — Ե՞ս , այս :
Փառանձեմ . — (Ալ շարունակէ) . — Այս կանայքը իրենց մասներով կ'աշխատէին և կը կերակրուեին , իրենց պարզ և շափաւոր կեանքով իւրեանց ընտանեւ կան կենցաղավարութիւնը կը քաջարացնէին և իրենց կապուած ամուսիներու համար իրենց համար իրենց ուռչիկը կ'ուղար-

կեին : Աւրեմն , շափաւորութիւնը՝ ընտանենկան կենաց հաստատուն հարստութիւնն է , անարարութիւնն ու ձեռագործորդութիւնը՝ կոմունց չորրորդ պարորը : Աւրեմն , առն հարստութիւնը՝ կինն է , տան թագուհին՝ կինն է և օրինաւոր ընտանիքը՝ մի վարդիկ և գեղեցիկ թագաւորութիւն է :

Ամենը . — Այս , այս :

Կապոր . — Դուցէ այդ պատճառաւ է , որ սուրբ եկեղեցին ալ պասիի ժամանակ՝ նորագիտայն՝ թագաւոր կանուննէ , իսկ նորահարսը՝ թագուհի :

Փառանշիմ . — (Ալշարունակէ) — Հայ կանայքը ըստիշեցին իրենց առաջին վայելութիւնքը , փափկութիւնը և ըստացուածքը . նախարարաց կանայքն անդամ սկսան ուրախութեամբ գիւղականի կեանք փարել : Աւրեմն , կինը պէտք է որ իշխէ փափկութիւնը՝ թե անը և վայելչափիտութեանը . պէտք չէ որ անձնատուր ըլլայ վազանցուկ բաներու , այլ սիսի այնպիսի կրթուած սիրու , միստը և կամք ունենայ , որ իր ամսանոց , իր որդւայ , իր ազգի և մանաւանդ Վասունծոյ սիրոյ համար կարենայ հարկ եղած . ժամանակը ամեն բան ուրախութեամբ թողուլ :

Ամենը . — Այս , այս :

Փառանշիմ . — (Ալշարունակէ) — Հայ կանայքը իրենց գեղեցիկ և առաքինի կեանքով քայլուացուցին իրենց կապուած և բանտարկուած ամսափներուտառապանկները , միփթարեցին անոնց որտերը և անարատ պահպանեցին Հայ գերդաստանի և Հայ հայրենեաց հաստատութիւնը : Հայց այս մեծ արժանաւորութեան արման ալբարի դաստիարակութեան մէջ է : Խչ տէղ բարի դաստիարակութիւնը չը կայ՝ համ ինո՞յ արժանաւորութիւնը

մեռած է , և ուր մեռած է այս արժանաւորութիւնը , իմացէք որ մեռած է ամենայն ինչ . Վասն զի ազգի մը կինդանութիւնը՝ առաքինի կոնայքը կամ մայրերին են :

Վեհակ . — Այս , այս . ուրեմն առաքինի Հանայքն ու մայրենը միայն կրնան ըլլալ հԱՅՈՒԹԵԱՆ ԿԵՆԴԱՆՈՒԹԵԱՆ :

ԺԵՄԵՍԵԿԵԳՐԱԿԵՎԵՐ

Վճարոյ 47 ին , Արքոց Պայիանեանց աօնին , կասուրուեցաւ քաղաքիս օրիորդաց Վարժարանին մէջ մի վայելուչ հանդէս , ուր ներկայ էին Վիեն . Արքազան պատրիարքը և Արք . միաբաներէն շատերը , նմանապէս և օրիորդաց ծնողքը . Յառաջադէմ օրիորդներէն մէկը կարդաց մի գեղեցիկ ձառ խոհեմութեան վրայ , յետոյ երկու փարահասակ օրիորդներ փոխադարձ հարցու պատմեցին քրիստոնէական ուսման գիտելիքներէն , և ապա քանի մի օրիորդներ համառօտ տրամախօսութիւն մի ներկայացուցին , դպրոցաց կարեւորութիւնը բացատրելով Այս ամենէն զինի Արքազան Պատրիարքը ազգու և համառօտ ատենախօսութեամբ կընքեց հանդէսը . յիշեցնելով օրիորդաց ծնողներուն , որ իրենք եւս պարտաւոր իրենց դասերաց ընտանեկան էին : Խոյ վրայ հսկել են այս հանտապարհանգամատակացին , որիքն զի աշուակի բարուակութիւնը ու մասնաւոր համար կամ մասնաւոր ընթաման և արդինաւորին Արքը Վթուոյ խնադները ։ Ծնողը նորհակարածութիւնն մասնաւորին Արքազան Պատրիարքին իւր հայրական համար և ապամ

ապդային քաղցրահնչեւն երգասացու թեամբ արձակեցան հանդիսական ները :

— Եմոյս 22 ին , Հայաստանեաց կաթուղիկէ եկեղեցւոյ ազդային հանդիսաւոր Տօնին , Ամեն . Որբազն Պատրիարքը ինքնին պատարագ մատուցանելով՝ Ձեռնադրութե՛ Սուրբ խորհուրդ կատարեց , որով և վարդապետութե՛ կամ կուսակրօն քահանայութեան առողջան շնորհեց Պ. Դարեդին Սուրբատեանցին և գպիր Գէորգ Ղրիգորեանին , առաջնոյն անունը փոխելով Անելքիսեդեկ եւ երկրորդինը՝ Ակար :

— Ի՞եթզէհէմի Ծննդեան այրի ինդիրը տակաւին նոյն անորոշ վիճակի մէջ է , ինչպէս Աիօնի նախընթաց թուով ծանուցած ենք :

— Եղէքսանդրիս և Ենաիորայ Յունաց Պատրիարքները քաղսրս ժամանեցին Խնչպէս կ'երեւի յիշեալ Պատրիարքաց գալատեան նպատակը լոկ ուստաւորութիւն չէ , այլ նպատակ ունին Երուսաղէմի պատրիարքի հետ խորհրդակցելու ինչ ինչ եկեղեցական ինդրոց վրայ , որոց մէջ յայտնի է մասնաւանդ յունադաւոն Արոնիներու խնդիրը , որոնք սկսած են արդէն բողոքել յունական եկեղեցւոյ փարզութեան դէմ , որ փսխանակ իրենց մէջէն և իրենց լեզուն հասկացող մարդիկ առաջնորդ կարգելու , ինչպէս առաջ , այնպիսի անձննք կարգած է , որք բոլորին խորթ կ'երեւին Արոնի ներուն : Առ այժմ տակաւին չեն զիջանիր Յոնք Արոնիներու բողոքը լուսելու և գործադրելու , բայց տեսնենք թէ պատրիարքական խորհուրդը ինչ պիտի անօրինէ :

— Երկայ ամոյս մէջ քանի մի գոզութիւններ եղան քաղաքին մէջ և կըպահներ կողպատուեցան , բայց կա-

ռավարութիւնը այնպիսի աշալւորջ և խիստ միջոցներ ձեռք առաւ , որ կարդ ժամանակի մէջ թէ գողերը բռանուեցան և թէ ապահովութիւնը ափերեց քաղաքի մէջ :

ԶԱՄԱՐԾՈՒՅԹ

(Հարունակրութիւն : տես Ժիւ 4):

22. Վիւղացի մի իւր գրացւոյն տունը գնաց անոր էշը փոխ ուղելու համար , գրացին որ կամք չունենէր տալու , պատասխան տուաւ անոր ըսելով , շատ կը ցաւիմ որ քիչ մի յառաջ չի խնդրեցիր , որովհետեւ ուրիշ մի փոխ տուած եմ : Խնքը զինքը անանկ ջատագովելու ատեն , էշը զւաց . մէ , ըստ գիւղացին , ահաւամիկ քու էշը կը հաստատէ ուրիշ մի տալգ , շնոտակ խստավլնիլ պէտք է որ շատ բարերար ես . Օպրմանալի մարդ մ'ես , պատասխան տուաւ գիւղացին , ինձմէտ աւելի իշուն կը հաւատատաս :

23. Փոքրիկ աղայ մի օր մի սեղանի վրայ միս ուղելով , հայրը ըստաւ անոր միս ուղել քեզ չըլցելէր , այլ պէտք է որ համբերես մինչեւ որ տան : Ես յս խեղճ տղան տեսնելով որ ամեն ալ կուտէին և իրեն բան մի չէին տար , ըստաւ իւր հօրը , հայր իմ , թէ որ կը բարեհաճիք ինձ քիչ մի աղ տուելք : Խնչ պիտի ընես , հայրը հարցուց անոր . ինձի տալիք մախն հետ ուտելու համար , պատասխանեց տղան : Հայրը տեսաւ որ փոքրիկ տղան մոռցուած էր , առանց ուղելու մէն տուաւ անոր (Պիտի շարունակութ) :

Փեշտրամպենս մահտեսի Մարտյել աղա :
Քարփենս Առաքել աղա :
Քէմաձեն Ուրբիկ է թէնսի (Զ օրի .) :
Քէմատէնեն Ենովը աղա :
Քէմէնեն Յովիաննէս աղա Կիսարացի :
Քէմէնեն մահտեսի Կարապետ աղա :
Քիթիտին Յօհան աղա :
Քիթիտին Յարութիւն աղա :
Քուշարզը էնեն մահտեսի Յափոր աղա :
Քոսանձեն Յովիաննէս աղա :
Օստարաշ մահտեսի Գետրոս աղա :
Ֆիէնկեան Յակոր է թէնսի Կիսարացի . (Զ օրի .) :

ՀԱՅ Փ Ա.

Գարիբեան Ստեփան աղա Ամիցի :
ՀԻՒՆ ՆԱԼԻՇԵՏԱՆ
Արժ . Մեսրոլը վարդապետ Սմբատեանց :

ԴԱՐՄԲԱՆ

Արժ . Արիանակէս վարդապետ Աերգակեան :

ՄԱԼԱԽԻՄ

Աերովեէեան Յովլիմի աղա :
Պիճակէտ մահտեսի Յովլաննէս աղա :

ՄԱՐԱԾ

Սուրբ Սուրբին Էկեղեցւ վարդատան Նուէրի իլիէծ .
Յակոբեան աղայէ որ Ալէղեանդրիս :
Ճանարզեան մահտեսի Սարգիս աղա :

ՄԱՐԶՈՒԱՆ

Գէր . Յովիաննէս Արք Էպիսկոպոս Եղեսւան :

ՅՈՎՊ

Արժ . Աթանաս վարդապետ տեսուու :
Մասմէնուան Յօվուի աղա :
Ս . Մուրատեան Սիմէ օն աղա :

ՆԻԿՈՍԻՅԻՒՏ

Գէր . Նիկողոս Արք Էպիսկոպոս առաջնորդական
գոյանարդ :
Թանգարան վիրածառքէն Նիկողոֆիչ :
Տէր Կարսուտէան Մկրտչ աղա :
Տէր Մինասւան Եղիս աղա :

ԸԱՊԻԿԱՐԱԿԻՍԱՐ

Գէր . Արքահամ Արք Էպիսկոպոս :

ՈՒՆԻՏԻ (ԶԵԹԹՈՒԻՆ)

Սուրբ Յովիաննէս Էկեղեցւ վարդատան . Նուէրի
ի Երեմ . Յակոբեան աղայէ որ Ալէղեանդրիս :
Սուրբ Յակոբ էկեղեցւ վարդատան . Նուէրի ի Մէծ,
մահտեսի Նազարէթ աղայէ Ս . Գափումաձեն :
Սուրբ Լուսոսորիշ էկեղեցւ վարդատան . Նուէրի ի
Երեմ . մահտեսի Նազարէթ աղայէ Ս . Գափումա :
Սուրբ Լուսոսածաբն էկեղեցւ վարդատան :
Սուրբ Սարգիս էկեղեցւ վարդատան :

ԶԱՆԱԳ ԳԱԼԵ

Թովլմաս աղա Յակովը էան :

ՊԵՂՏԱՏ

Խսկէնուէրեան մահտեսի Խոսկէ աղա :
Խսկէնուէրեան մահտեսի Խոսկէնտէր աղա :

ՊԵՐՈՒՅ

Երժու . Վարդէան վարդապետ մեռուու :

ՍԵԲԱՍՏԻԱՆ

Գէր . Կառապէտ Արքեպիսկոպոս :
Արժ . Գէտրոս վարդապետ :
Անարոն (մահտեսի) աղա :
Սշպահէան Մահտեսի Բարէլ աղա :
Տ . Թէոդորոսաւանց մահտեսի Մարտիրոս աղա :

ՍԵՒԵՐԵԿ

Արժ . Եփրեմ վարդապետ Եղեսւացի :
Եղաղապէան Սարգիս աղա :
Ենի գոնչէան Մարգար աղա Ամիցի :
Էմինէան Պէտրոս աղա Սամենիչ :
Սանտրդ Էմինի Կիրակոս աղա :

ՍԴԵՐ Տ Տ

Մահտեսի Խորյել աղա վարդապետ :

ՎԱՆ

Արժ . Յովլաննէս վարդապետ Այստունեանց :
Արաքելի աղա մահտեսի Մարտիրոս աղա :
Խաչառուրեանց մահտեսի Մկրտիչ աղա :
Կաթանեանց մահտեսի Համբարձում աղա :
Պօչէօնեանց Գէորգ աղա :

ՏԻԳՐԱՆԱԿԵՐՑ

Գէր . Յակոր Սրբազն Արքեպիսկոպոս :
Գոյութէանց Օհան աղա Յամթէցի :
Ժենէմիքնէան Մկրտիչ աղա Յամթէցի :
Ճանազէան Առաքել աղա :
Մինասան Յովիաննէս աղա :
Պարու մահտեսի Օհան աղա :
Տէր Գրիգորէան մահտեսի Կարապետ աղա :
Տէր Յակոբէան Վարդան աղա Յամթէցի :

ՏՐԱՊԻՉՈՒ

Գէր . Մերոպակ Արքեպիսկոպոս (Զ օրի .) :

Արժ . Գրիգորիս վարդապետ :

Բարբահամբաւ . Լ . Գարուցի :
" Մէտրոպիքան Գրիգոր Կիւմիշինէր :
" Գրիգոր Կիրասանի :

Գառապէտան Յակոր աղա :

Գրիգորէան Նիկողոս աղա :

Խորտէան Վարդան աղա :

Կիւմիշէան Պորոս աղա :

Մախովիէան Վրիստակիս աղա :

Մէրգասորէան Սարգիս աղա :

Մինասան Յօհաննէս աղա :

Յակոբէան մահտեսի Խոսկիան աղա :

Ս . Մէլզաորէան Խոշիկ աղա :

ՓԱՐԻԶ

Թիւրապէան Պէտրոս աղա :

Յակոբէան Մարգար աղա :

ԳԻԼԱՍ

Յակոր աղա Ակնիցի . (Զ օրինակ) :

Պօջամանէան Կարապետ աղա . (Զ օրինակ) :

Պասմանէան Գէորգ աղա :

ՔԻԾՆԵՒ

Արժ . Գրիգոր վարդապետ տէր Ստեփաննոսէան :

ՑԱՆԿ

ՑՈՒՆՈ

Խնդիր կաթողիկոսական	121—126
Լենսագրութիւն Պատրապ	127—130
Եցառութիւն	130—132
ԲԱՐՈՅԵԱԸՆ Երաքինի ու Քաղաքակիրթ պատանի .	
(Հարուստիվէլ)	132—137
Օրուցատրութիւն Եշակերտուհեաց մէջ	137—143
ԺԱՄԱՆԱԿԱԴՐԱԿԱՆՔ	143
Օռուարձալիք (Հարուստիվէլ)	144

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՑԻՄԱՆՔ

- Ա. Ախոնը ամեւ կը հրատարակուի 24 երեսէ բազկացեալ ութածալ թղթով.
- Բ. Տարեկան գինն է երկու արծաթ Մէմբայիչ հանկերք ճանապարհի ծախ. քաղցւ : Կանկիսէ, վճարելի :
- Գ. Զատ աետրակ առնել աղողը, պէտք է ամեն մէկ աետրին չորս գալիքան վճարել :